

**ՎԱԼԹԷՐ ՊԵՆԻԱՄԻՆ**

**Ի ՆՊԱՍՏ**

**ԲՐՏՈՒԹԵԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ**

«Ի նպաստ բրտութեան քննադատութեան» խորագրուած այս էջերը հրատարակուած են «Archiv für Sozialwissenschaft und Sozialpolitik» պարբերաթերթին (Պէրլին) Օգոստոս 1921 թիւին մէջ: Կր գտնուի այսօր Ամբողջական Գործերու երկրորդ հատորին մէջ (էջ 179-203, ու համապատասխան նշմարները՝ էջ 943-946), Մուրքամի վերջակ, Ֆրանսֆուրթ, 1977: Հրատարակիչները այս գրութիւնը ղեակեղած են «Բնագանցական ու պատմափիլիսոփայական սուսմնասիրութիւններ» բաժանմունքին մէջ:

Մե՛նք կատարեցինք երեք մասերով ենթարաժանումը, դիւրացնելու համար ընթերցումը եւ վերջաբանին մէջ տրուած կարճ վերլուծումը: Երկրորդ բաժինին մէջ՝ դեր կը խաղան Ժորժ Սորլիի դրոյթները, որոնք կու գան հռչակաւոր Réflexions sur la violence հատորէն: Սորլիի violenceը թարգմանուած է Պէնիամինի կողմէ Gewalt բառով: Մեր կարգին՝ թարգմանեցինք Gewaltը ծայրէ ծայր՝ «բրտութիւն» բառով: Պէտք է ընել սակայն հիմակուրնէ, որ Gewalt գերմաներէն՝ «բրտութիւն» չի նշանակեր միայն, այլեւ՝ «իշխանութիւն», այն իմաստով՝ որ կը խօսուի օրինակ՝ օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններու մասին: Քանի մը հազուադէպ պարագաներու՝ այս երկրորդ իմաստն է, որ առաջնահերթ կը դառնայ: Մեր նօթագրութիւններուն մէջ՝ նշած ենք այդ պարագաները, փորձելով նաեւ զգալի դարձնել երկու իմաստներու ներքին կապակցութիւնը: Թարգմանական այլ դժուարութիւններ, որոնք առնչուած են Պէնիամինի մտածումին ու մտածելակերպին՝ նոյնպէս նշուած են այդ նօթագրութիւններուն մէջ:

Առաջին եւ երկրորդ բաժնի վերջաւորութեան՝ երկու կարճ հատուածներ չենք թարգմանած: Անոնց պարունակութիւնը տուած ենք փակագրի մէջ: Պէնիամինի նշմարները կը միջամտեն աստղերով, ու կը գտնուին նոյն էջին վրայ: Թարգմանիչին նշմարները կը միջամտեն թուանշաններով, ու կը յղեն դրութեան վերջաւորութեան գտնուող էջերուն:

## Ա.

Կարելի է շրջագծել բրտութեան քննադատութեան մը պարտա-  
կանութիւնը հետեւեալ ձեւով. իբրեւ ներկայացումը իրաւունքին եւ  
արդարութեան հետ իր շարաբերութեան (1): Որովհետեւ գործօն  
ազդակ մը, ի՛նչ ձեւով ալ գործէ ան, բառին բուն իմաստով բրտու-  
թիւն կը դառնայ այն ատեն միայն՝ երբ կը ներգործէ բարոյական (2)  
փոխշարաբերութիւններու ծիրէն ներս: Այդ ծիրը իրաւունքի ու ար-  
դարութեան շղացքներով կը նշուի: Ինչ որ նախ կը վերաբերի անոնց-  
մէ առաջինին՝ յստակ է որ ամենէն տարրականը որեւէ իրաւակարգի  
հիմնական փոխշարաբերութիւններէն՝ միջոցի եւ նպատակի փոխ-  
շարաբերութիւնն է: Նոյնքան յստակ է որ բրտութիւնը նախ՝ կրնայ  
միջոցներու բնագաւառին մէջ միայն ուսումնասիրուի, եւ ո՛չ նպա-  
տակներու: Այս հաստատումներով՝ բրտութեան քննադատութեան մը  
համար աւելի ըրած եղանք, եւ հաւանաբար ալ՝ տարբեր բան մը, քան  
ինչ որ կը կարծուի: Եթէ բրտութիւնը ի հարկէ միջոց մըն է, այն ատեն՝  
կրնայ թուիլ, թէ իր քննադատութեան համար չափանիշ մը տրամադ-  
րելի է: Չափանիշ մը, որ կը պարտադրէ ինքզինք հետեւեալ հարցու-  
մովը. որոշակի պայմաններու մէջ՝ բրտութիւնը արդա՞ր թէ անարդար  
նպատակներու աշխատող միջոց մըն է: Այս պարագային՝ անոր քնն-  
նադատութիւնը արդէն իսկ ներշնչու կերպով՝ տրուած կ'ըլլար արդար  
նպատակներու համակարգով մը: Բայց իրողութիւնը այլ է: Որովհե-  
տեւ ենթադրելով իսկ որ այդպիսի համակարգ մը հիմնաւոր կերպով  
ապահով ըլլար որեւէ կասկածի դէմ՝ իր պարունակածը չափանիշ  
պիտի չկազմէր քննելու համար բրտութիւնը իբրեւ սկզբունք, այլ  
չափանիշ մը՝ բրտութեան գործադրումին պարագաները քննելու  
համար: Բայց պիտի մնար այդ ձեւով այն հարցը՝ թէ բրտութիւնը  
ընդհանուր առմամբ, իբր սկզբունք, նոյնիսկ երբ արդար նպատակի  
մը միջոցն է, բարոյական՝ է արդեօք թէ ոչ: Այս հարցին կապակցու-  
թեամբ որոշումի մը հասնելու համար՝ պէտք ունինք աւելի դիպուկ  
չափանիշի մը, միջոցներու իսկ ծիրին մէջ գատորոշումի մը, առանց  
նկատի առնելու նպատակները, որոնց կը ծառայեն այդ միջոցները:

Իրաւունքի փիլիսոփայութեան կարեւոր ուղղութիւններէն մէկը՝ բնական իրաւունքը կը բնորոշուի բննադատական հարցադրումի սեւակի ճշգրիտ ձեւին զանցառումովը, որ կը կազմէ թերեւս անոր ամենէն աչքառու յատկանիշը: Բնական իրաւունքը նոյնքան քիչ հարց կը դարձնէ արդար նպատակներու հաշտոյն բիրտ միջոցներու գործադրումը, որքան մարդը՝ իր մարմինը իր ուզած նպատակակէտին ուղղելու «իրաւունք»ը: Այս մտապատկերացումին համաձայն (որ Ֆրանսական յեղափոխութեան ընթացքին՝ ահաբեկչութեան տուա իր գաղափարաբանական հիմունքը), բրտութիւնը բնական արտադրոյթ մըն է, ձեւով մը՝ հիմնանիւթ մը, որուն գործածութիւնը չ'ենթարկուի որեւէ խնդրականացումի, բացի այն մէկէն՝ թէ բրտութիւնը կրնայ չարագործուիլ, անարդար նպատակներու համար ի գործ դրուելով: Բնական իրաւունքի պետութեան տեսարանութեան համեմատ՝ երբ անձերը իրենց ամբողջ բրտութիւնը պետութեան ձեռքը կը թողուն, ասիկա տեղի կ'ունենայ նախատուեալի մը ենթադրութեամբ (Սփինոզային կողմէ իր աստուածաբանական-քաղաքական գրութեան մէջ հաստատուած). անձը ինքն իր մէջ ու ինքն իրեն համար, որեւէ բանական պայմանագիրի մը կնքումէն առաջ, իրաւապէս կը կիրառէ բոլոր բրտութիւնները, որոնք իրապէս իր տրամադրութեան տակն են (3): Այս մտապատկերումները անլի ուշ՝ Տարուիին կենսաբանութեան մէջ վերստին կեանքի կոչուած են թերեւս, քանի որ այդտեղ ամբողջովին դաւանանքի ձեւով՝ բրտութիւնը կ'ընդունուի բնական ընտրութեան քով, իբրեւ սկզբնական ու բնութեան նպատակներուն յարմար միջոցը: Տարուիեան ժողովրդական փիլիսոփայութիւնը ցոյց տուած է, թէ որքան կարճ է ճամբան այս բնապատմական դաւանանքէն դէպի իրաւապատմական այն ա'լ անլի կոշտ դաւանանքը՝ թէ գրեթէ միայն բնական նպատակներու յարմարող այդ բրտութիւնը, այդ պատճառով իսկ՝ արդէն օրինաւոր բրտութիւն մըն է (5):

Այս էր բնական իրաւունքին թէզը. բրտութիւնը բնականօրէն տրուած բան է: Ասոր տրամագծօրէն կը հակադրուի դրական իրաւունքին (6) թէզը. բրտութիւնը պատմական լինելութեան մը արդիւնքն է: Բնական իրաւունքը ամէն զոչաւոր իրաւունք կրնայ դատել անոր նպատակներու բննադատութեան ընդմէջէն միայն. նոյնպէս բաց հակադրաբար՝ դրական իրաւունքը ամէն իրաւունք որ լինելութեան մէջ է կրնայ դատել միայն անոր միջոցներու բննադատութեամբ: Եթէ արդարութիւնը նպատակներու չափանիշն է, օրինաւորութիւնը միջոցներու չափանիշն է: Երկու դպրոցները այս հակադրութեան հակառակ՝ կը հանդիպին իրարու հասարակաց դաւանանքի մը մէջ. արդար նպատակներուն կարելի է հասնիլ իրաւասու միջոցներով, իրաւասու միջոցները՝ արդար նպատակներու համար գործադրել (7): Բնական իրաւունքը կը ձգտի նպատակներու արդարութեան ընդմէջէն միջոցները «արդարացնել», դրական իրաւունքը

կը ձգտի միջոցներու իրաւասութեան ընդմէջէն նպատակներու արդարութիւնը «երաշխաւորել»: Հակահաստատութիւնը լուծում պիտի չունենայ, եթէ դասակարգի հասարակաց ենթադրութիւնը սխալ է. կրթ. իրաւասու միջոցները մէկ կողմէ, արդար նպատակները միւս կողմէ, անհարթելի հակադրութեան մը մէջ կը գտնուին: Բայց անհնար է այս հարցին աւելի խոր իմացումը, այնքան առեւն որ յոռի շրջանակը չենք լքած ու մէջտեղ չենք բերած իրարմէ անկախ չափանիշներ, որոշադրելու համար արդար նպատակները եւ իրաւասու միջոցները:

Ներկայ ուսումնասիրութեան մէջ՝ մէկ քով պիտի դրոյն նպատակներու բնագաւառը, եւ ուրեմն՝ արդարութեան չափանիշի մը փնտռութիւնը հարցը: Եւ ընդհակառակը՝ կեդրոնական պիտի դառնայ բրտութիւնը կազմող որոշ միջոցներու իրաւասութեան հարցը: Բնական իրաւունքի սկզբունքները չեն կրնար զայն որոշել, կրնան միայն անհիմն արդարացումներու բառական խաղ մը սարքել: Մինչդեռ դրական իրաւունքը կոչը է այն իրողութեան հանդէպ՝ որ նպատակները պայմանաւորուած չեն, բնական իրաւունքը ի հարկէ՝ կոչը է այն իրողութեան հանդէպ՝ որ միջոցները պայմանաւորուած նաւորուած են: Այնպէս որ դրական իրաւունքի տեսաբանութիւնը ընդունելի է իբր վարկածային հիմունք այս ուսումնասիրութեան մեկնակէտին, քանի որ ան սկզբունքային զատորոշում մը կը կատարէ բրտութեան եղանակներուն միջեւ, անկախաբար անոնց կիրարկումի պարագաներէն: Դրուած տարբերութիւնը կը զատորոշէ պատմականօրէն ընդունուած, այսպէս ըսուած՝ վաւերացուած բրտութիւնը եւ չվաւերացուած բրտութիւնը: Յետագայ անդրադարձումները կը մեկնին այդ տեսաբանութենէն, բայց այդ չի նշանակեր բնականաբար, որ տրամադրելի բրտութիւնները պիտի դասաւորուին վաւերացումի չափանիշին համաձայն: Որովհետեւ բրտութեան քննադատութեան մը համար, դրական իրաւունքին համապատասխանող բրտութեան չափանիշը չի կրնար խնդրոյ առարկայ ըլլալ իբրեւ կիրարկուող, այլ միայն՝ իբրեւ քննարկուող (8): Հարցումը որ կը դրոյն հոս հետեւեալն է. ի՞նչ պէտք է հետեւցնել բրտութեան էութեան մասին այն իրողութենէն՝ թէ այդպիսի զատորոշումի չափանիշ մը նախ եւ առաջ տրամադրելի է ու կարելի: Այլ բառերով՝ խնդրոյ առարկայ է զատորոշումին իմաստը: Պիտի տեսնուի թիչ յետոյ որ դրական իրաւունքին մէջ յառաջացած այս զատորոշումը իմաստալից է, ինքն իր մէջ՝ ամբողջովին հիմնաւորուած եւ բացարձակապէս անփոխարինելի: Բայց միաժամանակ անոր շնորհիւ՝ լոյս մը պիտի սփռուի այն միակ ծիրի մէջ՝ ուր զատորոշումը կրնայ տեղի ունենալ: Մէկ խօսքով՝ չափանիշը, զոր դրական իրաւունքը յառաջ կը բերէ բրտութեան օրինաւորութեան համար, իր իմաստին համաձայն միայն կրնայ վերլուծուիլ. հակադարձաբար՝ այդ չափանիշի կիրարկումին

ծիրը պետք է իր արժեքին համաձայն բննադատել: Այս վերջին բննադատութեան հաշեցակետը պետք է գտնել ուրեմն դրական իրաւունքի փիլիսոփայութենէն դուրս, ինչպէս նաեւ բնական իրաւունքէն դուրս: Պիտի յայտնուի, որ իրաւունքի պատմափիլիսոփայական բննարկումը միայն կը հաշթայթ աչդ հաշեցակետը:

Օրինաւոր եւ ապօրինի բրտութիւններու միջեւ զատորոշումին իմաստը անմիջականօրէն տրամադրելի չէ: Որոշապէս մէկրի պետք է ձգել բնական իրաւունքի թիրիմացութիւնը, որուն համաձայն՝ աչդ իմաստը կը կաշանաչ արդար ու անարդար նպատակներու հաշտուն ի գործ դրուած բրտութիւններու զատորոշումին մէջ: Նշեցիքը արդէն իսկ որ դրական իրաւունքը ամէն բրտութենէ կը պահանջէ իր պատմական ծագումը փաստող վկայագիր մը, որ որոշ պայմաններու տակ՝ իր օրինաւորութիւնը, իր վաւերացումը ապացուցանէր: Եւ քանի որ իրաւական բրտութիւններու հասարակաց ընդունելութիւնը ինքզինքը ամենաքացաշայտ կերպով կը ծանուցէ հոն՝ ուր հետապնդուած նպատակներուն հանդէպ սկզբունքաշօրէն անդիմադիր ենթարկութիւն մը հաստատելի է, հետեաւբար՝ բրտութիւններու զատորոշման իբր վարկածաշին հիմնաբար պետք է որդեգրել հետապնդուած նպատակներուն հանդէպ պատմական համընդհանուր հասարակական ընդունելութեան մը առկաշտութիւնը կամ չգոշտութիւնը: Հասարակաց ընդունելութենէն վրիպող նպատակները կրնան կոշտիլ բնական նպատակներ, իսկ միւսները՝ իրաւական նպատակներ: Եւ հիմա բննելու համար բրտութեան տեսակարար պաշտօնը, բնական թէ իրաւական նպատակներու իր ծառաշտութեամբ, ամենէն պատկերաւոր ձեւն է՝ որեւէ իրաւական որոշակի շարաբերութիւններ առնել իբր ուսումնասիրութեան դաշտ: Պարզացնելու համար բննարկումը՝ շետագայ զարգացումներուն մէջ կ'որդեգրենք Երոպաշի իրաւական ժամանակակից շարաբերութիւնները:

Ինչ որ անհատին կը վերաբերի իբրեւ իրաւունքի ենթական, աչդ իրաւական շարաբերութիւնները կը շատկանշտին անհատին բնական նպատակներ շարտօնելու իրենց ձգտումով, աչն բոլոր պարագաներուն՝ ուր աչդաշիս նպատակներ կրնաշին եթէ առիթը ներկաշանար բրտութեամբ հետապնդուի: Ինչ որ կը նշանակէ հետեւեալը. բոլոր բնագաւառներուն մէջ՝ ուր նպատակներ կրնաշին անհատներու կողմէ բրտութեամբ հետապնդուի, իրաւակարգը կը ճգնի իրաւական նպատակներ տեղաւորելու, գորս ի հարկէ աչդ պարագաշին՝ իրաւական բրտութիւն մը միայն պիտի կարենաչ իրագործել: Աւելին՝ կը ճգնի նուշինսկ իրաւական նպատակներով բնագաւառներ

սամմանափակելու, որ բնական նպատակներու լայն տարած  
ձգում է սկզբունքով (ինչպէս կրթութիւնը), եւ այս՝ երբ այդ բնական  
նպատակներուն հասնելու համար գործադրուած բրտութիւնը կ'անց-  
նի որոշ չափ մը (օրինակ մը. օրէնքները, որոնք կրթական համա-  
կարգին մէջ՝ պատմական միջոցառումները կը սահմանեն): Այնպէս  
որ ժամանակակից երոպական օրէնսդրութեան ընդհանուր նշա-  
նախօսքը կարելի է տարագել հետեւեալ ձեով. անհատներուն բո-  
լոր բնական նպատակները իրենց ճամբուն վրայ պէտք է գտնեն  
իրաական նպատակներ, երբ հետապնդուած են անլի կամ նուազ  
բրտութեամբ (հակասութիւնը, զոր ինքնապաշտպանութեան իրա-  
ւունքը հոս կը ստեղծէ, իր բացատրութիւնը պիտի գտնէ ինքնին  
յետագայ նկատողութիւններուն ընթացքին): Այս նշանախօսքէն կը  
հետեւի որ իրաւունքը անհատին ձեռքը գտնուող բրտութիւնը կը տես-  
նէ իբրեւ վտանգ մը, որ կը սպառնայ իրաւակարգը աներել: Վտանգ  
մը թերեւս՝ իրաւական նպատակները միայն՝ ու գործադիր մար-  
մինները ի դերեւ հանելու: Այս՝ ոչ: Ռոպհետեւ այդ պարագային՝ ոչ  
թէ բրտութիւնը իր բացարձակութեամբ, այլ հակա-օրինական նպա-  
տակներու ուղղուած բրտութիւնը միայն կը դատապարտուէր: Պի-  
տի առարկոյի, որ իրաւական նպատակներու համակարգ մը չի  
կրնար գոչակցիլ բնական նպատակներու բիրտ հետապնդումի ար-  
տօնութեան հետ(9): Բայց այս առարկութեան փաստարկութիւնը  
զուտ դաւանանքի մը վրայ կը հիմնուի: Զայն հակաճառելու համար  
պէտք է նկատառումի յանձնել թերեւս այն զայրմանալի կարելիու-  
թիւնը՝ թէ երբ իրաւունքը իր շահը կը գտնէ անհատները բրտութե-  
նէն զրկելուն ու զայն իր մենաշնորհը դարձնելուն մէջ, այդ շա-  
հագրութիւնը կրնայ չբացատրուիլ իրաւական նպատակները  
պաշտպանելու, այլ՝ իրաւունքը պահպանելու դիտարկութեամբ:  
Թէ երբ բրտութիւնը իրաւունքին ձեռքը չի գտնուիր, կրնայ վտանգել  
զայն, ո՛չ իր դիտարկած նպատակներով, այլ իր սուկ առկայու-  
թեամբ իրաւունքէն դուրս: Նոյն ենթադրութիւնը կարելի է անլի  
դիպուկ կերպով մատուցել, դիտել տալով թէ որքա՛ն յաճախ «մեծ»  
ոճրագործի կերպարը, ինչքան ալ նշողկալի եղած ըլլան իր նպա-  
տակները, կը զրգոէ ժողովուրդին հիացումը: Այդ հիացումին դրդա-  
պատճառը չի կրնար անոր արարքը ըլլալ, այլ՝ արարքին ցուցա-  
բերած բրտութիւնը: Այս պարագային երեւան ելլողը իրապէս այն  
բրտութիւնն է՝ զոր այժմեան իրաւունքը արարումի բոլոր բնագա-  
ւառներուն մէջ անհաւաճէն կորզել կը ջանայ. բրտութիւնը՝ որ ամբոխին  
ընդլատակեալ համակրութիւնը կը զրգոէ, զայն իրաւունքին դէմ ուղ-  
ղելով: Ո՛րն է ուրեմն բրտութեան պաշտօնը, որ իրաւունքի աչքին  
ա՛յդքան սպառնական կրնայ թուիլ, արդարացիօրէն, ու անոր ա՛յդ-

քան սարսափ կրնայ պատճառել, այս կէտը պիտի պարզուի հոն իսկ՝ որ ժամանակակից իրաւակարգը բաց կը ձգէ անոր զարգացումին հնարատրութիւնը:

Ինչ որ պարագան է նախ եւ առաջ դասակարգային պայքարին մէջ՝ աշխատատրեւորուն երաշխատրուած գործադուլի իրատուքին կերպարանքով: Կազմակերպուած աշխատատրութիւնը պետութիւններու կողքին հաւանաբար միակ իրաւական ենթական է այսօր, որուն ապահովուած ըլլայ բրտութիւն գործադրելու իրատուքը: Այս մտապատկերացումին դէմ՝ պիտի առարկուի յերես որ գործունէութեան դադարը, չգործելը -ինչ որ է՝ գործադուլը վերջին հաշուով չի կրնար բնա նշանակուիլ իբրեւ բրտութիւն մը: Այդպիսի անդրադարձում մըն է նաեւ, որ դիւրացուցած է իրականին մէջ՝ գործադուլի իրատուքին ընկալումը պետական իշխանութեան (10) կողմէ, երբ անխուսափելի էր ան այլեւս: Բայց այդ ընկալումը իր կարգին իր սահմանները ունի, որովհետեւ ունի իր պաշտանները: Ճիշդ է որ գործունէութեան մը կամ սպասարկութեան մը դադարը, երբ կը հաւասարի պարզապէս «չարաբերութիւններու խզում»ի մը, ամբողջովին բրտութենէ զուրկ, զուտ միջոց մըն է: Եւ պետութեան (կամ իրատուքին) լիացումին համաձայն, ինչ որ գործադուլի իրատուքով ընծայուած է՝ բրտութիւն գործադրելու իրատուքը չէ, այլ առաւառել՝ բրտութեան չենթարկուելու իրատուք մը, գործատերին կողմէ անոր միջարկուած գործադրումի պարագային: Ու միշտ նույն լիացումին հետեւելով՝ կրնան հոս կամ հոն գործադուլի պարագաներ ծագիլ, որոնք բրտութեան չենթարկուելու իրատուքին կը համապատասխանեն, ու հանդէս կը բերեն գործատերէն «երես դարձնել» մը, կամ անոր «օտար դառնալ» մը: Բրտութեան պահը վրայ կը հասնի ճնշումի մը ձեւով, երբ գործադուլ կատարողները պատրաստ են իրենց գործունէութիւնը որոշ պաշտաններու տակ միայն վերըստանձնելու, պաշտաններ՝ որոնք կրնան կապ իսկ չունենալ գործին հետ, կամ արտաքին բարեփոխութիւն մը միայն բերել անոր: Այս իմաստով՝ աշխատատրութեան լիացումին համաձայն (որ կը հակադրուի պետութեան լիացումին), գործադուլի իրատուքը՝ բրտութիւն բանեցնելու իրատուքն է որոշ նպատակակէտեր ձեռք ձգելու համար: Երկու լիացումներու միջեւ հակադրութիւնը երեսան կ'ելլէ ամենահաստու կերպով՝ երբ խնդրոյ առարկայ է չեղափոխական ընդհանուր գործադուլը: Այդ առթիւ՝ աշխատատրութիւնը պիտի լղուի միշտ գործադուլի իր իրատուքին, ինչ որ պետութիւնը պիտի նկատուի իբրեւ իրատուքին չարափոխումը -քանի որ «այդպէս» չէր լիացուած գործադուլի իրատուքը-, որուն դէմ պիտի հրամանագրու

իր արտակարգ օրէնքները: Որովհետեւ թույլատրելի է իրեն հակաօրինական չաչտարարել բոլոր գործառնութիւններուն մէջ միաժամանակ կատարուած գործադուլը, քանի որ չի կրնար ան ամեն'ն մէջ' օրէնադիրէն ենթադրուած դրոշապատճառը ունենալ: Մեկնարանութիւններու սա տարբերութեան մէջ կ'արտայայտուի թանձրացեալ հակասութիւնը իրաւական վիճակին, որուն մէջ պետութիւնը կ'ընդունի բրտութիւն մը երբ անոր նպատակները իբր բնական նպատակներ' կը ձգեն զայն անտարբեր, բայց թշնամութեամբ կը հակառակի անոր երբ խնդիրը լուրջ կը դառնայ (ինչպէս չեղափոխական ընդհանուր գործադուլի պարագային): Որոշ պայմաններու տակ' բրտութիւն պէտք է անուանել ի հարկէ վերաբերուած մը, որ ընդունուած է իբրեւ իրաւունքի մը գործադուլը, որքան ալ չարակարծական թոյ ապկա առաջին ակնարկով: Այդպիսի վերաբերուած մը կրնայ բրտութիւն կոչուիլ երբ ներգործական կերպով' կը գործադրէ իրաւունք մը, տապալելու համար այդ իրաւունքը ընդունող իրաւակարգը, բայց կրնայ նո'չնքան բրտութիւն կոչուիլ երբ կրատական կերպով' ճնշում կը բանեցնէ, ինչպէս յիշուեցաւ վերը: Այդ պատճառով է որ իրաւական վիճակի'ն մէջ թանձրացեալ հակասութիւն մըն է միայն երևան ելածը, ո'չ' իրաւունքին մէջ տրամաբանական հակասութիւն մը, երբ իրաւունքը բրտութեամբ կը հակադրուի գործադուլ կատարողներու բրտութեան: Ինչ որ գործադուլին մէջ ի հարկէ պետութիւնը կը սարսափեցնէ անելի քան ուրիշ որեւէ բան' բրտութեան պաշտօնն է, զոր մեր ուսումնասիրութիւնը կ'առաջադրէ իբրեւ իր քննադատութեան միակ ապահով հիմքը: Եթէ բրտութիւնը ինչպէս կը կարծուի առաջին ակնարկով' պարզ միջոց մը ըլլար հասնելու համար հետապնդուած նպատակի մը, այն ատեն' նպատակի իրագործումով պիտի մնար պարզ թալանող բրտութիւն մը: Ամբողջովին անկարող պիտի ըլլար յարաբերաբար կալուն ձեռով մը' յարաբերութիւններ հիմնադրելու եւ կերպափոխելու (11): Ինչ որ գործադուլի օրինակը սակայն ցոյց կու տայ, այն է' որ այդ իսկ է բրտութեան իրաւասութիւնը, որ ի վիճակի է ան յարաբերութիւններ հիմնելու եւ կերպափոխելու. որքան ալ վիրատրէ այդ ընելով արդարութեան զգացումը: Սպասելի է հոս նոր առարկութիւն մը. թէ բրտութեան վերագրուած այդպիսի պաշտօն մը կրնայ պատահական կամ պարագայական ըլլալ: Պատերազմական բրտութեան քննարկումը պիտի հաստատէ վերստին այդ պաշտօնը:

Պատերազմական իրաւունքի մը կարելիութիւնը կը լինի ճիշդ նոյն թանձրացեալ հակասութիւններուն վրայ' որոնք կ'երեւին գործադուլի պարագային, այն իմաստով' որ իրաւական ենթակաները

(12) կը վաւերացնեն բրտութիւններ, որոնց նպատակները վաւերացնողներուն համար բնական նպատակներ կը մնան եւ ուրեմն՝ իրենց սեփական իրաւական կամ բնական- նպատակներուն կրնան հակադրուիլ: Ճիշդ է որ պատերազմական բրտութիւնը կը հետապնդէ նախ իր նպատակները իբր կողոպտող բրտութիւն: Բայց չափազանց ուշագրաւ է այն իրողութիւնը՝ որ նոյնիսկ նախնական յարաբերութիւններուն մէջ (թերեւս գլխաւորաբար անոնց մէջ), որոնք հազիւ թէ պետական իրաւունքի մը առաջին տարրերը կը ճանչնան, եւ նոյնիսկ այն պարագաներուն՝ ուր յաղթողը անդարձ կերպով իր իրացուցածին վրայ նստած է, խաղաղութիւնը պէտք է անպայման կենթոյժ արարողութեամբ: Աւելին՝ «խաղաղութիւն» բառը իր յարակցումով «պատերազմ» բառի նշանակութեան (նոյն բառը ամբողջովին այլ նշանակութիւն մըն ալ ունի, առաջինին պէս՝ փոխաբերութեան գործի ու քաղաքական, այն նշանակութիւնը՝ զոր կը գտնենք Քանթի «Յաւիտեանական Խաղաղութեան» մէջ), կը նշէ բոլոր յաղթանակներուն անհրաժեշտ վաւերացումը, a priori եւ բոլոր մնացեալ իրաւական յարաբերութիւններէն անկախ: Այդ վաւերացումը կը կայանայ անոր մէջ՝ որ նոր յարաբերութիւնները կ'ընդունուին իբրեւ նոր «իրաւունք», անկախ այն հարցէն՝ թէ de facto երաշխատրումի մը կը կարօտի գոյատեւելու համար կամ ո'չ: Եթէ ուրեմն պատերազմական բրտութիւնը սկզբնական ու նախատիպ բրտութիւն մը նկատելով՝ թոյլատրուած է եզրակացութիւններ հանել առկէ նպատակներու ուղղուած բրտութեան հաշուին, պիտի ըսենք որ այդպիսի բրտութեան մը յատուկ է միշտ օրինադրական նկարագիր մը (12): Այս հաստատումին տարողութեան վրայ պիտի վերադառնանք աւելի ուշ: Ա'ն է որ կը բացատրէ արդիական իրաւունքին նշումը հակամիտութիւնը՝ անհատէն, այսինքն՝ իրաւունքի ենթակայէն ամէն բրտութիւն խլելու, նոյնիսկ այն պարագային՝ ուր բնական նպատակներու ուղղուած է: Մեծ ռճրագործի անձին մէջ՝ այդ բրտութիւնն է որ կը յառնէ իրաւունքին դէմ կանգնելով, ու սպառնալով նոր իրաւունք մը հաստատել, այդ սպառնալիքին առջեւ ժողովուրդը երկիւղի կը մատնուի այսօր ինչպէս հին ժամանակներուն, հակառակ նշանակալից պահերուն անոր ցուցաբերած անկարողութեան: Բայց պետութիւնը կը սարսափի այդ բրտութենէն իբր օրինադրական բրտութիւն, ու միեւնոյն ատեն՝ ստիպուած է ընդունելու զայն իբր օրինադրական, երբ արտաքին ուժեր հարկադրանքին տակ կը դնեն զայն պատերազմ մղելու իրաւունքը զիջելու իրենց, կամ դասակարգներ՝ իրենց գործադուլի իրաւունքը զիջելու:

Վերջին պատերազմի ընթացքին՝ զինուորական բրտութեան

բննադատութիւնը մեկնակէտը դարձաւ բնդհանուր իմաստով հասկըցումը բրտութեան խանդոտ բննադատութեան մը, որմէ առնուազն մէկ բան սորվեցանք՝ որ այդպիսի բննադատութիւն մը չի կրնար այլեւս միամտօթէն գործադրուիլ, ո՛չ ալ հանդուրժուիլ, բայց այդտեղ՝ իբրև օրինադրական բրտութիւն չէ միայն որ բննադատութեան առարկայ դարձուեցաւ, բննադատութիւնը կը ծանրանար իր մէկ ուրիշ պաշտօնին վրայ, աւելի ոչնչացնող ձեւով թերեւ: Զօրապաշտութիւնը ի հարկէ՝ կը յատկանշուի բրտութեան կրկնակ պաշտօնով մը, ընդունումը ըլլալով նախ՝ որ գօրապաշտութիւնը պիտի չկազմուր առանց ընդհանուր զինապարտութեան: Զօրապաշտութիւնը բրտութեան համընդհանուր կիրարկումի մը հարկադրանքն է, իբր միջոց՝ պետական նպատակներուն ուղղումը: Բրտութեան գործադրումի այդ հարկադրանքը վերջերս նոյնքան -եթէ ոչ աւելի- շեշտակի դատողութեան մը ենթարկուեցաւ, որքան բրտութեան գործադրումը ինքը: Այդ հարկադրանքին մէջ՝ բրտութիւնը կը յայտնուի ամբողջովին տարբեր պաշտօնով մը, որ բնական նպատակներու ուղղութեամբ գործադրումը բրտութեան մէջ երեւցող պաշտօնը չէ: Այդ նոր պաշտօնը կը կապանայ բրտութեան գործադրումին մէջ իբր միջոց՝ իրական նպատակներու ուղղութեամբ: Որովհետեւ քաղաքացիներու ենթարկումը օրէնքին -այս պարագային՝ ընդհանուր զինապարտութեան օրէնքը- իրական նպատակ մըն է: Բրտութեան առաջին պաշտօնը կոչեցինք օրինադրական պաշտօն, երկրորդը կրնանք կոչել օրինապահական պաշտօն (18): Եւ քանի որ զինապարտութիւնը օրինապահական բրտութեան գործադրումի պարագաներէն մէկն է, որ ոչինչով էապէս կը զանազանուի ուրիշ նման պարագաներէ, այդ պատճառով իսկ՝ անոր խորաթափանց բննադատութիւնը նոյնքան դիրքին չէ՝ որքան կարծել կու տան խաղաղապաշտներու եւ գործնապաշտներու յայտարարութիւնները: Կը նոյնանայ ընդհակառակը ամէն տեսակի իրական բրտութեան բննադատութեան հետ, ըլլա՛յ ան օրէնդիր կամ գործադիր իշխանութեան բրտութիւնը, ու չի լրանար աւելի սահմանափակ ծրագրումով մը: Չէ կատարումը նաեւ անշուշտ երբ մարդ կը բաւականանայ անձին վրայ որեւէ ճնշում մերժելով, ու յայտարարելով՝ «արտօնումը է ինչ որ հաճոյ է», ինչ որ ուղղակի մանկատիպ անիշխանականութեան մը մունետիկը ըլլալ կը նշանակէ: Այդպիսի նշանախօսք մը մէջտեղէն կը վերցնէ բարոյապատմական ծիրին շուրջ անդրադարձումի կարելիութիւնը, որեմն՝ արարմունքի իմաստին շուրջ, ու վերջապէս՝ իրականութեան իմաստին իսկ շուրջ, քանի որ իրականութեան իմաստը վերականգնելի չէ երբ անկէ դուրս կը դրուի «արարմունք»ը: Աւելի ծանրակշիռ է այն իրողութիւնը՝ թէ բրտութեան

ամբողջական քննադատության մը համար անբաւական է ստորոգիչ հրամայականին յաճախակի վերակոչումը, իր նուագադրման վերածուած ծրագրումով, որ անշուշտ որեւէ կասկածէ անդին կը գտնուի. «Այնպէս մը վարուէ՛» որ քու անձիդ ինչպէս ուրիշի մը անձին մէջ մարդկութիւնը օգտագործես միշտ միաժամանակ իբր նպատակ, երբեք միայն իբր միջոց» (14) (\*): Անբաւական է, որովհետեւ դրական իրաւունքը հոն՝ ուր գիտակից է իր արձատներուն, պիտի հաւատէ թէ կը ճանչնայ մարդկութեան շահը ամէն անհատի անձին մէջ, ու կը նպաստէ անոր: Այս շահը կը տեսնէ ճակատագրային կարգի մը (15) ներկայացումին ու պահպանումին մէջ: Քննադատութիւնը պետք չէ որ բնկրկի այդ կարգին առջեւ, զոր իրաւունքը կը յաւակնի պահպանել. չմոռնալով սակայն որ անկարող կը մնայ անոր դէմ յարձակում մը, որ անկերպարան «ազատութեան» մը անունով միայն կը մտնէ երկէս, ու չի կրնար նշանակել ազատութեան այդ աւելի բարձր կարգը: Եւ նոյնիսկ ամբողջովին անկարող, երբ չի յարձակիր իրաւակարգին վրայ իբր ամբողջ մը, այլ միայն այս կամ այն օրէնքի՛ն կամ սովորոյթին վրայ, զորս այն ատեն՝ իրաւունքը կ'առնէ բնականաբար հովանաւորութեանը տակը իր հօգորութեան: Ու իր հօգորութիւնը կը կայանայ անոր մէջ՝ որ մէ՛կ ճակատագիր կայ միայն, որ ո՛չ միայն գոյատրը այլեւ սպառնականը անբաժանելիօրէն այդ միակ ճակատագրի կարգին կը պատկանին: Որովհետեւ օրինապահական բրտութիւնը սպառնացող բրտութիւն մըն է: Եւ կ'արժէ դիտել որ այդ սպառնացումը չունի տարհամոզումի մը իմաստը, ինչպէս կը մեկնաբանեն զայն հարցին էութենէն հեռու մնացող տեսաբանները: Բուն իմաստով տարհամոզումին՝ յատուկ է որոշադրութիւն մը, որ կը հակասէ սպառնալիքին էութիւնը, եւ որ ատկէ զատ՝ օրէնքի հաստդութենէն ալ անդին կը գտնուի, քանի որ միշտ յոյսը կայ օրէնքի կիրարկումէն կարենալ խուսափելու: Ա՛յ աւելի սպառնական կ'երեւայ այդ պատճառով օրէնքը, ճակատագիրին նման, որմէ կախեալ է ի վերջոյ՝ ոճրագործին պատժուիլը: Խորագոյն իմաստը իրաւական սպառնացումի անորոշադիր հանգամանքին՝ ճակատագրի ծիրին շտապայ նկատառումով միայն պիտի բացուի, քանի որ այդ ծիրէն է որ կը սերի իրաւական սպառնացումը: Այս մասին թանկագին ցուցմունք մը կը մատուցէ պատիժի բնագաւառը: Դրական իրաւունքի արժեւորումին հարցական դառնալէն ի վեր՝ ամենէն շատ քննադատութեան արժանացած պատիժը մահուան պա-

(\*) Այս հոշակաւոր հրամայականին պարունակի անբաւարարութիւնն է որ ինչորոշ ասարկայ է: Ա՛յլ խօսքով՝ արածուած է որպէս ինքզինք կամ ուրիշ մը գործածել ու գործածել տալ սրեւէ պարտալսի՛ն՝ նաե՛ւ իբր միջոց: Այս կասկածին ի նպաստ՝ շատ մը փաստարկութիւններ կրնային բերուիլ:

տիժն է: Անոր քննադատութեան համար յառայ բերուած փաստարկութիւնները չեն հասած թէեւ հարցին էութեան, այսուհանդերձ՝ քննադատութեան դրդապատճառները սկզբունքաչին բնոյթ մը ունէին եւ ունին տակաին: Քննադատները կը զգային, թերեւս առանց հիմնատրել կարենալու իրենց զգացածը, եւ հաւանաբար ալ՝ առանց զայն զգալ ուզելու, որ մահուան պատիժին վիճարկումը խնդրու առարկայ չէր դարձներ միայն օրէնք մը, պատժական օրինաւոր քալ մը, այլ իրաւունքը ինքնին, իր սկզբնատրութեամբ: Եթէ ընդունինք ի հարկէ՝ որ բրտութիւնն է, ճակատագրաչին կերպով թագադրեալ բրտութիւնն է իրաւունքին սկզբնատրութիւնը, հեռու չենք այն եզրակացութենէ՝ որ երբ կենաց ու մահու վրայ իշխող բարձրագոյն բրտութիւնը հանդէս կու գայ իրաւակարգին մէջ, ասոր սկզբնատրութիւններն են որոնք դուրս կը ցցուին հանդիսաւոր կերպով գոյաւորին մէջ, ու կը յայտնաբերուին հոն սարսափ պատճառելով: Հանգիտաբար՝ իրաւական նախնական շարաբերութիւններուն մէջ՝ մահուան պատիժը կը գործադրուէր նաեւ պզտիկ յանցանքներու պարագային, օրինակ՝ սեփականութեան իրաւունքին դէմ մեղանշումը, մինչդեռ մեզի ա՛յնքան «անհամեմատ» կը թոյն յանցանքն ու պատիժը: Պատիժին իմաստը սակայն օրինազանցում մը պատժելը չէ, այլ՝ նոր իրաւունքը կանգնեցնել: Եւ այս՝ որովհետեւ կենաց ու մահու վրայ իշխող բրտութեան գործադրումով է որ իրաւունքը կ'ուժեղացնէ ինքզինք, աւելի քան որեւէ այլ իրաւական գործադրումի պարագային: Եւ այդտեղ է անշուշտ որ միաժամանակ՝ նեխած բան մը զգալի կը դառնայ իրաւունքին մէջ նուրբ զգայարանքի մը, որովհետեւ այդպիսի զգայարանք մը անհունապէս հեռու կը զգայ ինքզինք շարաբերութիւններէ, որոնց մէջ ճակատագիրը յատուկ փառաւորութեամբ՝ երեսն կու գայ առանկ գործողութեամբ մը: Բայց իմացականութիւնը ա՛յլ աւելի որոշակի կերպով՝ պէտք է փորձէ մօտենալ այդ շարաբերութիւններուն, եթէ կ'ուզէ իր լրումին հասցնել օրինադրական ինչպէս օրինապահական բրտութիւններուն քննադատութիւնը:

[Բրտութեան այս երկու եղանակները «անբնական» կապակցութեամբ մը՝ ներկայ են ուսիկանութեան հաստատութեան մէջ, ուր օրինադրական եւ օրինապահական բրտութիւնները չեն զանազանուած այլեւս: Ուսիկանութեան «իրաւունք»ը կը նշէ այն կէտը՝ ուր պետութիւնը չի կրնար՝ այլեւս իր փորձնական նպատակները իրաւակարգին միջոցաւ ապահովել: Ուսիկանութիւնը կը միջամտէ քաղաքացին պաշարելով, իրաւական նպատակներու ծիրէն դուրս ելլելով, կամ բացարձակ հսկողութիւն մը բանեցնելով:]

Ամէն բրտութիւն իբր միջոց՝ կա՛մ օրինադրական է, կա՛մ օրինապահական: Երբ այս երկու ստորոգելիներէն ո՛չ մէկը կը հանդերձէ, կը հրաժարի ինքնին որեւէ արժեւորումէ: Բայց ատկէ կը հետեւի նաեւ, որ ամէն բրտութիւն իբր միջոց լաւագոյն պարագային իսկ՝ իրաւունքի խնդրականութեան կը մասնակցի: Եւ նոյնիսկ եթէ այս խնդրականութեան նշանակութիւնը մեր ուսումնասիրութեան ներկայ կէտին՝ որոշապէս յայտնի չէ տակաւին, այսուհանդերձ մեր ըսածներէն յետոյ՝ բարոյական գետնի վրայ այնքան երկդիմի լուսաւորումով մը կ'երեւի իրաւունքը, որ հարցում մը ինքնին կը պարտադրուի - թէ մարդկային հակադրական շահերը կարգաւորելու համար, չկա՛յ արդեօք բիրտ միջոցներէն զատ ուրիշ միջոցներ: Նախ եւ առաջ՝ այս հարցումը կը ստիպէ մեզ հաստատելու, որ ամբողջովին բրտութենէ զուրկ լուծումը բախումներուն չի կրնար երբեք իրաւական պայմանագիրի մը յանգիլ: Ամէն պայմանագիր կը տանի վերջին հաշիւով՝ կարելի բրտութեան մը, որքան ալ խաղաղ եղած ըլլայ անոր կնքումը: Ռոպինտեւ պայմանագիրը իրաքանչիւր պայմանագրողի՝ իրաւունքը կ'ընծայէ միւսին դէմ բրտութեան դիմելու, եթէ երբեք այդ միւսը զանցելու ըլլայ ընդունած պայմանները: Եւ ատելին՝ ելքի կացութիւնը չէ միայն, այլեւ պայմանագիրին սկզբնատրութիւնն իսկ՝ որ կը դիմէ բրտութեան: Այդ բրտութիւնը, իբր օրինադրական, պետք չունի անմիջականօրէն անոր մէջ ներկայ ըլլալու, բայց ներկայացուած է անոր մէջ այն չափով՝ որ պայմանագիրը երաշխատորոգ իշխանութիւնը բրտութեան մէջ ծագած է իր կարգին, նկատի իսկ չառնելով պարագան որ իշխանութիւնը կրնայ ուղղակի իր դերը ունեցած ըլլալ անոր մէջ, օրինաւոր կերպով բրտութիւն բանեցնելով: Երբ իրաւական հաստատութեան մը մէջ՝ բրտութեան լռելեայն ներկայութեան գիտակցութիւնը փարատի, այն ատեն՝ չի դիմանար նաեւ այդ հաստատութիւնը: Ասկէ օրինակ մը կը տրամադրեն մեր օրերուն խորհրդարանները: Արգահատելի տեսարան մը կը պարզեն անոնք, որովհետեւ գիտակցութիւնը չեն պահած իրենց

ծնունդ տուած յեղափոխական ուժերուն: Գերմանիոյ մէջ մասնատրաբար՝ այդպիսի բիրտ ուժերու նորալաշտ ծագումը արդէն իսկ անհետ ցնթած է խորհրդարաններուն մէջ: Կը պակսի անոնց օրինադրական բրտութեան զգայարանքը, բրտութեան մը որ սակայն իրենց մէջ ներկայացուած է: Ջարմանալի ալ չէ ուրեմն որ յանգին անոնք այդ բրտութեան արժանի չեղող որոշումներու, ու մշակեն զիջումէ զիջում՝ բրտութենէ՛ զուրկ կարծուած գործելակերպ մը, քաղաքական հարցերուն մէջ: Զիջողութիւնը սակայն «որքան ալ արհամարհէ քացայաշտ բրտութիւնը, անոր մտայնութեան ծիրին մէջ գտնուող արտադրոյթ մըն է, որովհետեւ զիջողութեան տանող ձգտումը ինքն իրմէ չէ դրդուած, այլ դուրսէն եկող հակառակ ձգտումէ մը, եւ որովհետեւ զիջողութենէն կարելի չէ ձերբազատել հարկադրանքի բնոյթը, ըլլալ իսկ ան ազատօրէն ստանձնուած: Ամէն մէկ զիջողութեան հիմնատր զգացողութիւնը՝ «ուրիշ ձեռով՝ աւելի լաւ ըլլար»ն է» (\*): Յատկանշականօրէն՝ խորհրդարաններու անկումը նոյնքան հոգիներ խրտչեցուցած է քաղաքական բախումներու բրտութենէ զուրկ հարթումի մը խտէպէն, որքան՝ պատերազմը բերած էր այդ խտէպին: Խաղաղապաշտներուն դէմ կը կանգնին պոլշեիկները եւ արհեստակցական միութիւններու փարոզները: Ասոնք այժմեան խորհրդարաններուն դէմ կործանիչ քննադատութիւն մը ուղղած են, որ ամէն կէտի վրայ դիպուկ էր: Եւ սակայն՝ որքան ալ փափաքելի ու գոհացուցիչ ըլլայ այդ անկումային խորհրդարաններուն քաղաքականութեամբ՝ բարձրաստիճան խորհրդարան մը, խորհրդարանականութիւնը որեւէ լուծում չի բերեր քաղաքական համաձայնութեան ձգտող՝ սկզբունքանօրէն բրտութենէ զուրկ միջոցներու վիճարկումին մէջ: Որովհետեւ խորհրդարանականութիւնը, կենսական պարագաներուն՝ կրնայ հասնիլ միայն իրաւակարգերու, որոնք իրենց ծագումին ու իրենց յանգակետին մէջ՝ բրտութեամբ թափանցուած են:

Արդեօք բախումներու՝ բրտութենէ զուրկ հարթումը կարելի՞ է ուրեմն: Անտարակոյս: Անձնական յարաբերութիւնները լեցուն են ատկէ օրինակներով: Բրտութենէ զուրկ միաձայնութեան կարելի է հանդիպիլ ի հարկէ ամէն տեղ, ուր սրտի քաղաքակրթութիւնը մարդոց ձեռքը համաձայնութեան գուտ միջոցներ տուած է: Ճիշդ է որ կան մէկ կողմը՝ ամէն տեսակի օրինատր կալ ապօրինի միջոցներ, բոլորը՝ բիրտ, բայց անոնց դէմ՝ կան բրտութենէ զուրկ միջոցներ,

(\* ) Տե՛ս Էրիկ Ռեճկըր, *Քաղաքակրթութիւն եւ բնագանցութիւն* (Տեսարանութիւնը: Փիլիսոփայական քաղաքակրթական փորձեր): Պէրլին 1921, էջ 8:

ասոնք՝ զուտ միջոցներ: Մրտի քաղաքավարութիւնը, հակումը, խաղաղասիրութիւնը, վստահութիւնը, եւ այն ամէն ինչը՝ որ նոյն կարգին կրնայ դրոյի, զուտ միջոցներուն ենթակալական նախադրեալներն են: Բայց իրենց առարկայական երեւումը կ'որոշադրէ այն օրէնքը՝ որ զուտ միջոցները երբեք անմիջական լուծումներ չեն կրնար ընծայել, այլ միշտ միջարկումի մը մէջէն կը գործեն: Այնպէս որ երբեք չեն վերաբերոյի անմիջակա՛նօրէն մարդոց միջեւ ծագող վեճերու հարթումին, այլ միայն՝ իրերէն անցնող ճամբով մը: Զուտ միջոցներու բնագաւառը կը բացոյի մարդկային վեճերու ամենէն թանձրացեալ շարաբերութեան մէջ ինչքերուն հետ: Եւ այդ պատճառով՝ անոնց ամենէն յատուկ ոլորտն է լայնագոյն իմաստով՝ թեքնիքը: Ասոր խորագոյն օրինակը խօսակցութիւնն է թերեւ, իբր քաղաքային համաձայնութեան թեքնիք: Խօսակցութեան մէջ ի հարկէ՝ ոչ միայն բրտութենէ գորկ միասնութիւնը մը նկարատր է, այլեւ բըրտութեան սկզբունքային արտաքսումը նշանակալից պարագայի մը վերագրելի է բացալատօրէն, ստախօսութեան անպատիժ մնալուն: Չկայ թերեւ օրէնսդրութիւն մը աշխարհի վրայ, որ պատժէր զայն սկզբնականօրէն: Ինչ որ կ'արտաշատուի այդ ձեւով այն է՝ որ մարդկային համաձայնութեան որոշ ծիր մը ամբողջովին անհասանելի կը մնայ բրտութեան. «հասկացողութեան» այս բուն ծիրը լեզուն է: Աւելի ուշ շրջանի մը միայն, անկումի յատուկ հոլովոյթով մը, անոր մէջ ներխուժած է իրաւական բրտութիւնը, խաբէութիւնը պատիժի ենթարկելով: Սկզբնական շրջանի մը, ընդհակառակը՝ իրաւակարգը վստահելով իր յաղթական բրտութեան՝ կը գոհանայ ապօրինին հարւածելով հոն՝ ուր կը յատուկ ան, եւ խաբէութիւնը, շունենալով ոչ մէկ հասարակաց կէտ բրտութեան հետ՝ պատիժ գերծ էր հռոմէական եւ հին գերմանական օրէնսդրութիւններուն մէջ, ըստ «iur civile vigilantibus scriptum est», կամ «աչքդ՝ դրամիդ վրայ» սկզբունքին: Յետագայ ժամանակաշրջաններու՝ իրաւունքը, որուն կը պակսէր վստահութիւնը իր իսկ բրտութեան հանդէպ, ի վիճակի չէր զլուխ ելլելու արտաքին բրտութիւններուն հետ: Անոնց առջեւ սարսափը ու ինքն իր մէջ անվստահութիւնը կը նշեն իրաւունքին սասանումը: Այն ատեն է որ կը սկսի նպատակներ յառաջադրելու, օրինապահական բրտութեան խնայելու համար յտեղեալ ուժի մը լայնաբերումը: Կը դառնայ ուրեմն խաբէութեան դէմ, ո՛չ թէ անշուշտ բարոյական նկատողութիւններու հետեւանքով, այլ վախէն դրդուած այն բռնագործութիւններուն առջեւ՝ զորս խաբէութիւնը կրնայ յառաջացնել խաբուածին մօտ: Եւ ջանի որ աչդպիսի վախ մը կը հակասէ իրատւոյնին սկզբնականօրէն բրտախառն բնոյթը, նորանիմն նպատակները գորկ են համեմատութենէ իրաւունքին օրինական միջոցներուն

հետ: Այդ նպատակներով երեւան կլածը իրատեղիի ծիրին անկումը չէ միայն, այլ միաժամանակ՝ զուտ միջոցներու նուազումը: Խաբէութեան արգիլումով ի հարկէ՝ իրատեղքը կը սահմանափակէ բրտութենէ ամբողջովին զուրկ միջոցներու գործածութիւնը, որովհետեւ ասոնք կրնային հակադարձ բրտութիւն մը արթնցնել: Նկարագրուած ճրգտումը ուրիշներու կողքին գործած և նաեւ գործադրի իրատեղքին ընկալումի պարագային, թէեւ այդ իրատեղքը կը հակադրուի պետութեան շահերուն: Գործադուր կ'արտօնուի իրատեղքին կողմէ, որովհետեւ կը չէզոքացնէ ան բիրտ արարմունքներու կարելիութիւնը, որմէ կը վախճայ իրատեղքը: Ատկէ առաջ՝ աշխատատեղքը խափանարարութեան կը դիմէին ու գործարանները կը հրկիզէին: Իրատեղքովէն ասդին մնալով մարդիկ իրենց շահերուն խաղաղ հասարակչութիւն մղելու համար, կա՛յ բոլոր առաքիլութիւններէն անկախ՝ ազդու դրդում մը, որ ամենէն ցցուն կամքին իսկ՝ յանախ այդ զուտ միջոցները կը տրամադրէ բիրտ միջոցներուն տեղ-, այդ դրդումը կը կայանայ հասարակաց վնասներու առջև վախին մէջ, քանի որ այդ վնասները անպայման պիտի բխէին բրտախառն վէճէն, ինչ որ ալ ըլլար անոր վերջաւորութիւնը: Վնասուելու հաւանականութիւնը անձնական շահերու վերաբերող վէճերուն մէջ անհամար առիթներով բացայայտուէն երեւան կուգայ: Այլ է պարագան, երբ հակառակորդները դասակարգեր են կամ ազգեր. այդտեղ՝ անելի բարձր կարգաւորումները, որոնք կը սպառնան նոյնքան յաղթողին որքան՝ պարտուողին, կը մնան աներեթոյշ մեծամասնութեան զգացումին, եւ գրեթէ բոլորին՝ իմացականութեան: Այլ անելի բարձր կարգաւորումներու եւ անոնց հասարակաց շահերու քննարկումը շատ հեռու պիտի տանէր մեզ, թէեւ այդպիսի կարգաւորումներու հասարակաց շահերն են, որոնք մնալուն դրդումը կը կազմեն զուտ միջոցներու քաղաքականութեան մը համար: Թո՛ղ բաւէ քաղաքականութեան զուտ միջոցներու նշումը, իբր համանման այն միջոցներուն՝ որոնք կը տնօրինեն անձերուն միջեւ խաղաղ փոխանակութիւնը:

Ինչ որ կը վերաբերի դասակարգային պայքարին, գործադուրը անոր մէջ որոշ պայմաններու տակ՝ կրնայ արժել իբրեւ զուտ միջոց: Պէտք է հոս ըստ էութեան իրարմէ զանազանել գործադուրի երկու տարբեր եղանակներ, որոնց կարելիութեան մասին խօսեցանք արդէն իսկ: Սորէլին վերագրելի է արժանիքը զանոնք առաջին անգամ ըլլալով՝ զատորոշած ըլլալու, ճիշդ է՝ անելի քաղաքական քան թէ տեսարանական նկատողութիւններու նիւն վրայ: Երկու եղանակներ ուրեմն, զորս կը հակադրէ ան իրարու, առաջինը՝ իբրեւ ընդհանուր գործադուրի քաղաքական եղանակը, երկրորդը՝ իբրեւ նոյն ընդհան-

Ընդ գործադրույին պրոլետարական եղանակը: Ասոնք կը հակադրուին  
 նաև իրարու, բրտութեան հետ իրենց լարաբերութեան տեսանկի-  
 նէն: Առաջին եղանակի կողմնակիցներուն հաշույն՝ Սորէլ կը գրէ  
 հետեւեալը. «Պետութեան ուժեղացումը կը կազմէ իրենց բոլոր յղա-  
 ցումներու հիմը: Իրենց այսօրուան կազմակերպութիւններուն մէջ՝  
 քաղաքագետները (խօսքը չափաւոր ընկերվարականներուն մասին  
 է) կը պատրաստեն արդէն իսկ ուժով, կեդրոնացած ու կարգապան  
 իշխանութեան մը կառուցումքը, իշխանութեան մը՝ որ ընդդիմա-  
 դիրներու քննադատութենէն խոռվիլ պիտի չունենայ, որ պիտի  
 գիտնայ լուրթեան մատնել զանոնք, ու իր սուտերը հրամանագրով  
 արձակել» (\*): «Ընդհանուր գործադրույ իր քաղաքական եղանա-  
 կով՝ ցոյց կուտայ, թէ ինչպէս պետութիւնը ոչինչ պիտի կորսնցնէ իր  
 ուժէն, թէ ինչպէս ինխանցումը մենաշնորհեալէ մենաշնորհեալ պիտի  
 կատարուի, թէ ինչպէս արտադրողներու զանգումը իր տէրերը  
 պիտի փոխէ» (\*\*): Ընդհանուր գործադրույի քաղաքական եղանա-  
 կին դէմ (որուն տարազը ի դէպ՝ գերմանական ցեթած չեղափոխու-  
 թեան յատուկ ըլլալ կը թոյնի), պրոլետարական եղանակը կուտայ  
 ինքզինքին իրեն միակ պարտականութիւն՝ պետականութեան (16)  
 ոչնչացումը: Այդ ընդհանուր գործադրույի պրոլետարական եղանակը  
 ըստ Սորէլի «կը ջնջէ ամէն տեսակի ընկերային քաղաքականու-  
 թեան գաղափարաբանական հետեւանքները: Անոր կողմնակիցնե-  
 րը իբր քաղքեցի կը նկատեն բարեփոխումները, նոյնիսկ ամենէն ժո-  
 դովրդականները» (\*\*\*)): «Այս ընդհանուր գործադրույը կը նշէ շատ  
 յստակ կերպով՝ իր անտարբերութիւնը գրաւումի մը նիւթական նը-  
 պաստներուն հանդէպ, հաւաստելով որ իր նպատակը պետութեան  
 ջնջումն է: Պետութիւնը ի հարկէ՛... եղած է այն գերիշխան խմբաւո-  
 թութիւններուն գոյութեան իմաստը՝ որոնք ի նպաստ իրենց կ'օգտա-  
 գործեն ամբողջ ընկերութեան վրայ բեռցում գործառնութիւնները»  
 (\*): Մինչդէռ աշխատանքի դադարին առաջին ձեւը բրտութիւն է,  
 քանի որ կ'առաջացնէ արտաքին փոփոխութիւն մը միայն աշխատան-  
 քի պայմաններուն մէջ, երկրորդը ընդհակառակը՝ իբրև զուտ միջոց՝  
 զուրկ է բրտութենէ: Որովհետեւ այդ երկրորդ ձեւին մէջ՝ աշխա-

(\*) Ժորժ Սորէլ, Անդրադարձումներ բրտութեան մասին, 5րդ հրատարակութիւն,  
 Փարիզ 1919, էջ 250:

(\*\*) Նոյն, ջ 265:

(\*\*\*) Նոյն էջ 195:

(\*) Նոյն, էջ 249:

տատրոսինը չի ցուցաբերեր որևէ պատրաստակամութիւն աշխատանքը վերստանձնելու, անոր պայմաններուն վերաբերող արտաքին զիջումէ մը կամ որևէ մէկ փոփոխութենէ ետք: Ընդհակառակը՝ ցուցաբերուածը վճռակամութիւնն է ամբողջապէս կերպօրէն աշխատանք մը վերստանձնելու, որ չըլլալ աչկես պետութեան կողմէ հարկադրուած. ինչ որ յեղաշրջում մըն է, գոր գործադուլի այս եղանակը չի յառաջացներ այնքան՝ որքան զայն ինքն իր մէջ իր կատարումին կը բերէ: Այնպէս որ այս երկու գործառնութիւններուն ստաջիներ օրինադրական է, մինչդէռ երկրորդը անիշխանական է: Առնչուելով Մարքսի պարագայական յայտարարութիւններու՝ Սորէլ կը մերժէ ամէն տեսակի ծրագիր, ուտոպիա, մէկ խօսքով՝ ամէն տեսակի օրինադրութիւն յեղափոխական շարժումին համար. «Ընդհանուր գործադուլով՝ այդ բոլոր գեղեցիկ բաները կ'անհետանան, յեղափոխութիւնը կ'երեւի իբրև յատակ, պարզ ըմբոստացում մը, եւ վայր մըն է, ուր ո՛չ ընկերաբանները, ո՛չ ընկերացին բարեփոխումներու վայելուչ ամաթօրները, ո՛չ ալ մտաւորականները իրենց տեղը ունին, աչսինքն՝ բոլոր անոնք՝ որոնց արհեստն է պրոլետարիատին տեղը մտածել» (\*\*): Այս խորունկ, բարոյական ու վաւերակամօրէն յեղափոխական յղացումին դէմ՝ ո՛չ մէկ նկատողութիւն կրնայ յառաջ բերուիլ, այսպէս մտածուած ընդհանուր գործադուլը իր ազիտատոր հետեւանքներու պատճառով՝ անարգանքի սինին գամել ուզելով: Ծիշո՞ւ է՝ իրաւամբ՝ պիտի ըսուէր, թէ այժմեան տնտեսականութիւնը իր ամբողջութեան մէջ նկատի առնուած՝ բաղդատելի չէ այնքան՝ մեքենայի մը որ կը դադրի բանելէ երբ վառելանիւթ հայթայթողը կը հեռանայ, որքան՝ ճիւղի մը որ ապերասան կը դառնայ երբ զինքը սանձողը կը լքէ զայն: Եւ սակայն՝ արարքի մը բրտութեան մասին կարելի չէ դատում մը արձակել իր արդիւնքներէն մեկնելով, նոյնպէս՝ իր նպատակներէն, միջոցներու օրէնքին նկատառումը միայն կ'արդարացնէ դատումը: Պետական բրտութիւնը կը սեւեռէ արդիւնքները միայն, ու այդպիսի գործադուլի մը կը հակադրուի, նկատելով զայն իբր բրտութիւն, երբ միաժամանակ՝ կը թոյլատրէ մասնակի գործադուլները, որոնք ընդհանրապէս՝ իսկական ճնշումի բնոյթը ունին: Թէ ո՞ր չափով ընդհանուր գործադուլի այսքան ճշգրիտ յղացում մը կոչուած է յեղափոխութիւններուն մէջ բուն բրտութեան ծաւալումը նուազեցնելու, այդ մասին ալ՝ բովանդակալից նկատողութիւններ արձանագրուած են Սորէլին կողմէ:

[Բիրտ ու անբարոյական արարմունքի մը օրինակն է՝ պետու-

(\*\*) *Նոյն*, էջ 200:

թեան կողմէ շնորհակցական մասնակի գործադուր: Ու վերջին նը-  
մար մը. բրտութենէ գուրկ համաձայնութիւնը դասակարգային պաշ-  
քարին մէջ չէ միայն որ գտանելի է, այլ՝ սէտտութիւններու փոխարա-  
բերութեան մէջ նաեւ, դեպաններու գործունէութեամբ:]

Բնական իրաւունքին ինչպէս դրական իրաւունքին վերաբերող բրտութիւններու ամբողջ ոլորտին մէջ, հատ մը իսկ չի գտնուիր որ ազատ ըլլար իրաւական բրտութեան դժուար խնդրականութենէն, որուն ակնարկեցինք նախորդ էջերուն մէջ: Անկարող ենք սակաւն պատկերացնելու մարդկային պարտականութիւններու որոշ յղանալի լուծում մը, ու ա՛լ աւելի անկարող՝ պատկերացնելու մինչեւ այսօր ի զօրու աշխարհապատմական գոյավիճակներու կախարդական շրջանակէն փրկագործութիւն մը, բրտութեան ամբողջական ու սկզբունքային արտաքսումով, ինչ որ պարտադրական հարց մը կը ծագեցնէ՝ թէ կա՞ն արդեօք բրտութեան եղանակներ, որոնք կը տարբերին իրաւունքի տեսաբանութեան նկատի առածներէն: Կը ծագի միաժամանակ ուրիշ հարց մը. թէ ճշմարի՞տ է այդ տեսաբանութիւններուն հասարակաց դասանանքը՝ արդար նպատակներու կարելի է հասնիլ օրինական միջոցներով, օրինական միջոցներ կարելի է գործադրել արդար նպատակներու հետապնդումին համար: Ի՞նչ տեսակի կացութեան մը առջեւ կը գտնուէինք ուրեմն. եթէ երբեք ճակատագիրին կապուած բրտութեան այդ եղանակը՝ որ օրինական միջոցներ ի գործ կը դնէ, ինքնին հակասութեան մէջ ըլլար արդար նպատակներուն հետ. եթէ երբեք նոր եղանակի բրտութիւն մը ուրուագծուէր, որ անշուշտ ո՛չ օրինական ո՛չ ալ անօրէն պիտի համարուէր իրաւասութեան տեսակետէ, եւ նուցիսկ բնաւ իբրեւ միջոց պիտի չվերաբերուէր այդ նպատակներուն, այլ՝ տարբեր ձեւով: Ատով՝ լոյս մը պիտի սփռուէր օտարոստի ու առաջին ակնարկով՝ յուսահատական այդ փորձառութեան վրայ, որ կը վերաբերի ամէն իրաւական խնդրի անորոշելիութեան (որ իր անլոյս բնոյթով՝ բաղդատելի է ծնող լեզուներուն մէջ «իրաւ» ու «սխալ» ճշդորոշելու անկարելիութեան): Միջոցներու իրաւասութեան ու նպատակներու արդարութեան ճշդորոշումի մը հեռանկարը՝ բանականութիւնը չէ երբեք որ կ'ընծայէ: Միջոցներու ծիրին մէջ՝ ճշդորոշումը կուգայ ճակատագրային բրտութենէն, իսկ նպատակներու ծիրին մէջ՝ Աս-

տուծմէ: Այս տեսակի ներհայեցողութիւն մը հազուադէպ է անշուշտ, բայց ատոր միակ պատճառը անհեղին սովորութեան մը տիրապետութիւնն է, սովորութիւնը՝ արդար նպատակները իբր կարելի իրաւունքի մը նպատակները մտածելու, այսինքն՝ ո՛չ միայն իբր ընդհանուր վաւերականութեամբ մը օժտուած (ինչ որ պիտի հետեցուէր վերլուծական ճամբով՝ արդարութեան յատկանիշէն), այլեւ իբր ընդհանրացումի կարելիութեամբ մը օժտուած (ինչ որ դժուար չէ տեսնել, թէ այդ յատկանիշը կը հակասէ) (17): Որովհետեւ նպատակներ, որոնք որոշ կացութեան մը մէջ՝ արդար են, ընդհանուր ընդունելութեան արժանի ու ընդհարական վաւերականութեամբ օժտուած, նոյնը չեն կրնար ըլլալ ուրիշ որեւէ կացութեան մէջ, ըլլայ իսկ ան այլապէս համանման առաջինին: Հարցադրուածը հոս՝ բրտութեան վերաբերեալ պաշտօն մըն է, որ չըլլայ միջարկում մը: Այդպիսի պաշտօն մը երեսան կուգայ արդէն իսկ ամենօրուան կեանքին մէջ: Բարկութիւնը օրինակ կը մղէ մարդը ամենաբացայայտ բռնկումներուն, առանց որ բրտութիւնը վերագրելի ըլլայ յառաջարուած նպատակի մը: Միջոց չէ, այլ՝ յայտնաբերում: Այս ձեւով՝ բրտութիւնը ունի իր ծայրէ ծայր առարկայական յայտնաբերումները, որոնց մէջ քննադատութեան կարելի է ենթարկել զայն: Ասոնք կը գտնուին առաջին հերթին՝ ամենանշանակալից կերպով՝ առասպելական պատմումին մէջ:

Առասպելական բրտութիւնը իր սկզբնական կերպարանքով՝ աստուածներու զուտ յայտնագործութիւն է: Անոնց նպատակադրումներուն միջոցը չէ, հազիւ՝ անոնց կամեցողութեան յայտնագործութիւնը, նախ եւ առաջ՝ անոնց գոչութեան յայտնագործութիւնն է: Այդ բրտութենէն առաջնակարգ օրինակ մը կը գտնենք Նիոպէի առասպելին մէջ: Ապողոնի եւ Արտեմիսի արարքը պատիժ մը միայն ըլլալ կը թուի: Բայց անոնց գործադրած բրտութիւնը շատ անելի կ'ընէ քան զոչաւոր իրաւունքի մը զանցումը պատժել. իրաւունք մը կը կանգնեցնէ: Նիոպէի ամբարտաւանութիւնը իր վրայ կը կանչէ բախտին հարուածը, ոչ թէ որովհետեւ իրաւունքին դէմ գործած է, այլ որովհետեւ մրցման հրաւիրած է ճակատագիրը, որ յաղթական պէտք է էլլէ ու ատով՝ իրաւունքի մը ծնունդին պէտք է ծառայէ: Հերոսական պատմումները ցոյց կուտան, թէ հնէական իմաստով՝ որքան քի՛չ այդպիսի աստուածային բրտութիւն մը պատիժի օրինակական բրտութեան կը սահմանափակուի: Այդ պատմումներուն մէջ՝ հերոսը, օրինակ՝ Պրոմէթէոսը, արժանաւոր քաջութեամբ՝ ճակատագիրը մրցումի կը հրաւիրէ, անոր հետ կը պայքարի փոփոխական յաջողութեամբ, ու պատմումին կողմն չի գրկուիր մարդոց՝

նոր օրէնք մը բերելու յոյսէն: Այսպիսի հերոս մըն է, ու իրականին մէջ՝ անոր առասպելին ցուցաբերած իրաւական բրտութիւնն է, զորս ժողովուրդը այսօր մեծ ոճրագործի դժբով հիացումով կը պատկերացնէ: Բրտութիւնը ուրեմն՝ ճակատագրի անապահով, երկդիմի ծիրէն ծայր կուտայ Նիոպէի գլխուն: Բուն իմաստով կործանիչ չէ ան: Թէև Նիոպէի զաւակներուն արիւնալի մահը կը պատճառէ կը կենայ սակայն մօրը կեանքին առջեւ, կը ձգէ այդ կեանքը ու կ'անցնի, երէխաներու մահուամբ ա'լ աւելի յանցաւարտ կեանք մը, իբրև յանցանքին չափտեճական ու մունջ բեռնակիրը, ինչպէս նաեւ սահմանաքարը մարդոց ու աստուածներուն միջեւ (18): Եթէ ճիշդ է որ այս շմիջարկուած բրտութիւնը առասպելական իր յայտնագործութեամբ՝ կը մօտենայ օրինադրական բրտութեան, ու նոյնիսկ՝ կը նոյնանայ անոր հետ, հակադարձաբար՝ խնդրականութիւն մը կը բացուի ատկէ օրինադրականին վերաբերեալ, յիշելով որ վերջ՝ պատերազմական բրտութիւնը ներկայացնելու ատեն՝ յատկանշեցիկն զայն միջոցներու ոլորտին իր զուտ պատկանելիութեամբ: Միեւնոյն ատեն՝ այս առնչութիւնը կը խոստանայ, բոլոր պարագաներուն՝ իրաւական բրտութեան խորքին գտնուող ճակատագրիին շուրջ յաւելեալ լուսաբանութիւն մը, ու այդ բրտութեան քննադատութիւնն ալ իր լայն գիծերով վերջնական ձեւի մը բերելու հնարատրութիւնը: Օրինադրութեան մէջ ի հարկէ՝ բրտութեան պաշտօնը կրկնակ է. մէկ կողմէ՝ կը ձգտի հաստատուածին (անոր՝ որ իբր իրաւունք ու օրէնք հաստատուած է), ինչպէս թէ ըլլար ան իր նպատակը, բրտութեան միջոցով հետապնդուած: Բայց միւս կողմէ՝ այն վայրկեանին իսկ որ նպատակադրուածը կը հաստատուի իբր իրաւունք, մէկ քով չի դնէր զայն, այլ այդ կէտէն սկսեալ միայն կը դարձնէ բրտութիւնը բուն իմաստով ու ճիշդ է՝ անիջականօրէն՝ օրինադրական, քանի որ կը հաստատէ իբր իրաւունք ո՛չ թէ բրտութենէն անկախ ու ազատ, այլ՝ իշխանութեան անունին տակ՝ ներքին անհրաժեշտութեամբ մը անոր կապուած նպատակ մը: Օրինադրութիւնը՝ իրաւունքին հաստատումը իշխանութեան հաստատում է, եւ այդ իսկ չափով բրտութեան անմիջական յայտնագործութեան արարք մը: Արդարութիւնը աստուածային ամէն նպատակադրումի սկզբունքն է: Իշխանութիւնը սկզբունքն է ամէն առասպելական օրինադրութեան, օրէնքի հաստատումի:

Այս վերջին սկզբունքն է որ կը կիրարկուի պետական իրաւունքին մէջ, ծանրակշիռ հետեւանքներով: Ասոր բնագաւառին մէջ ի հարկէ՝ սահմանադրումը (19) -այսինքն՝ ինչ որ առասպելական ժամանակաշրջանի բոլոր պատերազմներու «խաղաղութիւն»ը կը

կատարէ - սկզբնական երեսօյն է օրինադրական բրտութեան ընդհանուր առձամբ: Սահմանորոմին մէջ է որ ամենէն չտակ կերպով կը տեսնուի, թէ ինչպէս ամէն օրինադրական բրտութեան ասպանովածը՝ իշխանութիւնն է, աւելի բան ինչքերու յորդառատ իսկ իրացումը: Հոն ուր սահմաններ կը հաստատուին՝ հակառակորդը չի ոչնչացուիր բացարձակապէս, իրաւունքներ կը ճանչցուին իրեն, նոյնիսկ յաղթողի բրտութեան գերազանցութեան պարագային: Կը ճանչցուին նոյնիսկ դիպիւն ու երկդիմի կերպով մը՝ «հաւասար» իրաւունքներ: Երկու պայմանագրուողներուն համար ալ՝ նոյն գիծն է ի հարկէ որ պէտք չէ զանցառուի: Ասով երեան կուգայ «անզանցելի» օրէնքներու առասպելական երկդիմութիւնը, սարսափազդու սկզբնաորութեամբ մը. այդ երկդիմութեան մասին է որ Անարթոյ Ֆրանս կը խօսի, երբ կ'ըսէ. «Աղքատներուն ու հարուստներուն՝ նոյն չափով արգիլուած է կամուրջներուն տակ պառկիլը» (20): Եւ կը թուի, թէ Սորել ո'չ միայն քաղաքացայտմական այլեւ բնագանցական ճշմարտութեան մը կը հայի, երբ կը կռահէ որ սկիզբները՝ ամէն իրաւունք թագաւորներուն ու մեծերուն, կարճ խօսքով՝ տիրողներուն մենաշնորհն է (21): Ինչ որ պիտի շարունակէ ի գօրու քլլալ, այնքան առեւն որ իրաւունք մը գոյութիւն պիտի ունենայ: Ռոպինտու բրտութեան դիտանկիւնէն (եւ բրտութիւնը միայն կրնայ իրաւունքը ապահովել), հաւասարութիւն չկայ, այլ կան լաւագոյն պարագային՝ հաւասար բրտութիւններ: Սահմանագրումի արարքը սակայն իրաւունքը ճանչնալու համար ուրիշ տեսակետով մըն ալ բովանդակայից է: Օրէնքները եւ զծուած սահմանները կը մնան, առնուազն՝ սկզբնական շրջաններուն, չգրուած օրէնքներ (22): Մարդը կրնայ զանոնք զանցել առանց անդրադառնալու իր ըրածին, եւ այդպէս քաւութեան մղուի: Ռոպինտու իրաւունքին այդ միջամտութիւնը, զոր կը պատճառէ չգրուած ու անձանօթ օրէնքներու խախտումը, պատիժ չի կոչուիր, այլ՝ քաւութիւն: Չգիտցողին՝ կրնայ թէւ քաւութիւնը անբախտութիւն թուի, այսուհանդերձ՝ իրաւունքի իմաստով՝ իր միջամտութիւնը դիպում չէ, այլ ճակատագիր, հոս անգամ մը եւս իր ծրագրային երկդիմութեամբ երեւոյ: Հեռման Քոհէն հին Յոյներու ճակատագրի պատկերացումին մասին հպանցիկ նկատողութեամբ մը՝ կոչւած է «հայեցողութիւն մը, որ անշրջանցելի կը դառնայ» այն իրողութիւնը՝ որ ճակատագրի «կարգադրութիւններն իսկ են, որոնք կը պատճառեն, կը յառաջացնեն զանցումն ու անկումը» (\*): Իրաւունքի այդ ոգիէն մնացած է իբր վկայութիւն արդիական սկզբունքը՝ «օրէնքին անգիտութիւնը չի պաշտպաներ պատիժէն», ինչպէս նաեւ հին ժամանակներու պայքարը գրուած օրէնքին հաշուց՝ ըմբոստացում էր առասպելական պատգամներու ոգիին դէմ:

(\*) Հեռման Քոհէն, Չուտ Կամքի Բարոյագիտութիւն, 2-րդ հրատարակութիւն, Պէրիթ, 1907, էջ 362:

Չմիջարկող՝ անմիջական բրտութեան առասպելական յայտնագործութիւնը հեռու է ուրեմն՝ անելի զուտ ծիր մը բանալէ, եւ ընդհակառակը՝ կը յայտնուի աճէն իրաւական բրտութեան հետ իր նոյնութեամբ: Իրաւական բրտութեան խնդրականացումին կուսմունք կը դառնայ այդ յայտնագործութեամբ՝ ապահով գիտութիւն անոր պատմական պաշտօնին կործանարար բնոյթին մասին. այդպէսով՝ այդ պաշտօնին ոչնչացումը կը դառնայ իր կարգին՝ պարտականութիւն մը: Եւ այս պարտականութիւնն է որ վերջին հաշուով՝ կը բանալ անգամ մը եւս անմիջական զո՛ւտ բրտութեան մը հարցը, բրտութեան մը՝ որ պիտի կարենար վերջ տալ առասպելական բրտութեան: Արդ՝ ինչպէս բոլոր բնագաւառներուն մէջ՝ Աստուած է որ կը հակադրուի առասպելին, նոյնպէս՝ առասպելական բրտութեան կը հակադրուի աստուածային բրտութիւնը: Եւ նոյնիսկ անոր հակապատկերը կը կազմէ, իր բոլոր մասերուն մէջ: Հոն ուր առասպելական բրտութիւնը օրինադրական է՝ աստուածայինը կը քանդէ իրաւունքը, հոն ուր սահմանադրական է՝ աստուածայինը անսահմանօրէն կը քանդէ սահմանները, հոն ուր միաժամանակ չանցանք ու քառութիւն մը բեռնէ՝ աստուածայինը քառութեանէն կ'արձակէ, հոն ուր սպառնական է՝ աստուածայինը կը հարուածէ, հոն ուր արիւնայի է՝ աստուածայինը անարիւն կը մեղցնէ: Նիոպէի առասպելին կարելի է հակադրել իբր օրինակ աստուածային բրտութեան՝ Աստուծոյ դատաստանը Կորնի ազգախումբին դէմ (28): Կը հարուածէ ան մեհաշնորհեալներ՝ Ղետեայ որդիներ, առանց իմաց տալու, առանց սպառնալիքի, ու չկանգնելով ոչնչացումին առջեւ: Բայց միաժամանակ թողութիւն կու տայ, ու անկարելի է անտեսել խոր կապակցութիւնը որ կայ այդ բրտութեան անարիւն ու շքեղացնող՝ քառութեանէ արձակող նկարագիրներուն միջեւ: Ռոյվհետեւ արիւնը սոսկ կեանքին խորհրդանիշն է: Իրաւական բրտութեան անհետացումը կը վերագրուի հիմա (չենք կրնար այս կէտին անելի մօտէն անդրադառնալ հոս) սոսկ բնական կեանքի չանցապարտութեան, որ անմեղ ու անբախտ կերպով՝ ապրողի ուսերուն վրայ կը բեռնէ քառութիւնը, անոր չանցապարտութիւնը քառեցնելու համար - ու միեւնոյն ատեն՝ չանցաւորը կ'արձակէ, ոչ թէ չանցանքէ մը սակայն, այլ՝ իրաւունքէն: Ռոյվհետեւ սոսկ կեանքով՝ կը դադրի իրաւունքին տիրապետութիւնը ապրողին վրայ: Առասպելական բրտութիւնը արիւնարբու բրտութիւն մըն է, որ կը գործէ սոսկ կեանքին վրայ, այդ բրտութեան հաշույն իսկ, աստուածային բրտութիւնը զուտ բրտութիւն մըն է, որ կը գործէ մէեն կեանքի վրայ, ապրողին հաշույն: Առաջինը զոհեր կը պահանջէ, երկրորդը կ'ընդունի զանոնք:

Այդ աստուածային բրտութիւնը երեսն չի գար միայն կրօնական արանդրութեան ընդմէջէն. կարելի է հանդիպիլ անոր այժմեական կեանքին մէջ, առնուազն՝ սրբազան յայտնագործութեամբ: Ինչ որ իրաւունքէն դուրս կը մնայ իբր դատախարակչական բրտու-

թիւն իր լման կերպարանքով, աստուածային բրտութեան երեսմի եղանկներէն մէկն է: Երեսմի եղանակները չեն սահմանուիր որեմն անով՝ որ Աստուած հրաշքներով անմիջական բրտութիւն մը կը գործադրէ: Կը սահմանուին անարիւն, հարուածող, բաւութենէն արծակող գործադրումի պահերուն ընդմէջէն: Կը սահմանուին վերջին հաշուով՝ օրինադրումի բացակայութեան ընդմէջէն: Այդ իմաստով թոյլատրուած է անշուշտ աստուածային բրտութիւնը կործանարար կոչել, բայց կործանարար է յարաբերաբար միայն, ինչքերու, կեանքի, իրաւունքի մկատառումով, երբեք բացարձակ կործանարարութեամբ մը՝ ապրողի հոգիին նկատմամբ:— Զուտ կամ աստուածային բրտութեան այդպիսի ընդարձակում մը ճիշդ է որ այսօր՝ ուժեղագոյն յարձակումները պիտի հրաւիրէ իր վրայ, եւ մարդիկ անոր պիտի հակադրուին, ըսելով որ ան հետեւութիւններու ճամբով՝ մարդոց միջեւ մահաբեր բրտութեան ազատ ասպարէզ պիտի ձգէ: Անթոյլատրելի է այդ: Որովհետեւ «իրաւունք ունի՞մ մեռցնելու» հարցումին անվերաբքնելի պատասխանն է ի հարկէ՝ «պիտի չմեռցնես» պատուիրաւը: Այդ պատուիրանը կը կանգնի արարքին առջեւ, ինչպէս Աստուած յատաջուց՝ կ'արգիլէ անոր կատարուիլը: Կը մնայ սակաւն անկիրարկելի, իրագործուած արարքին հետ որեւէ համեմատութենէ գտրկ, այնքան ճիշդ է թէ պատիժէն սարսափը չէ՝ որ մարդ պատուիրանին հետեւորդը կը դարձնէ: Պատուիրանէն չի բխիր որեւէ դատողութիւն արարքին դէմ: Այնպէս որ առաջուրնէ կարելի չէ գիտնայ Աստուծոյ դատաստանը, ո՛չ ալ այդ դատաստանի դրոյսատնտնէրը: Ու կը սխալին անոնք՝ որոնք մարդու մը բիրտ սպանութեան դատապարտութիւնը կը հիմնաւորեն պատուիրանին վրայ: Պատուիրանը չի կրնար դատաստանին չափանիշը հանդիսանալ, այլ միայն գործող անձին կամ համայնքին գործերուն ղեկավար սկզբունքը: Անձ ու համայնք առանձնութեան մէջ պիտի վիճին անոր հետ, ու ծայրագոյն պարագային՝ պիտի ստանձնեն զայն զանցառելու պատասխանատուութիւնը: Այդպէս կը հասկնար զայն նաեւ հրէութիւնը, որ բացաւատօրէն կը մերժէր սպանութեան դատապարտութիւնը, ինքնապաշտպանութեան պարագային:— Ակնարկուած մտածողները կը յղուին սակաւն այլ տարագի մը, որմէ կը կարծեն թերեւ թէ պիտի կարենան պատուիրանը հետեւցնել իր կարգին: Այս տարագը կեանքի սրբազանութեան դրոյթն է, որ երբեմն կ'ընդլայնուի կենդանակամ ու բուսական կեանքին, ու երբեմն ալ՝ կը սահմանափակուի մարդկայինին: Ծայրագոյն պարագայի մը, որ ճնշողներու յեղափոխական սպանութեամբ կը յարացուցուի, ահաւասիկ ինչպէս կը կերպարանուի իրենց փաստարկութիւնը. «եթէ չմեռցնեմ, պիտի չհիմնեմ երբեք աշխարհի վրայ արդարութեան թագաւորութիւնը...», այդպէս կը մտածէ իմացական ահաբեկիչը: ...Մենք ընդհակառակը՝ կ'ընդունինք որ գոյութեան մը երջանկութենէն ու արդարութենէն իսկ վեր՝ կը գտնուի գոյութիւնը ինքը» (\*): Այս նախադասութիւն

(\*) Բարիկ Շիրք, «Տակա-Կային: Վերջարան մը», Տաս Գիլ պարբերականին մէջ, Տասար 3, Միւնիքը 1919, էջ 25:

նը վստահաբար սխալ է, եւ նոյնիսկ՝ անպարկեշտ, բայց նոյնքան վստահաբար՝ երեւան կը հանէ պարտականութիւն մը, որ կ'իջնայ մեզի -պատուիրանին հիմը չփնտռել այլեւ այն հարցին մէջ՝ թէ ի՞նչ կ'ընէ սպանութիւնը սպանուածին, այլ այն միւս հարցին մէջ՝ թէ ի՞նչ կ'ընէ սպանութիւնը Աստուծոյ եւ սպաննողին: Սխալ է ու փոքրօգի՝ այդ յատաշարութիւնը, թէ գոյութիւնը աւելի բարձր է քան արդար գոյութիւնը, եթէ գոյութիւն բառով սոսկ կեանքէն զատ ուրիշ բան չենք հասկնար,- եւ ուրիշ բան չի հասկնար այդ բառով մէջբերուած նախադասութիւնը: Բայց անոեղի կերպով ուժեղ ճշմարտութիւն մը կը պարունակէ ընդհակառակը, եթէ գոյութիւն բառը (կամ աւելի ճիշդ՝ կեանք բառը, բառեր ասոնք՝ որոնց կրկնիմաստը համահման է խաղաղութիւն բառի կրկնիմաստին, ու վերագրելի է երկու տարբեր ծիրերու հետ իրենց յարաբերութեան) կը նշէ անվերաբանելի համայնացած վիճակը «մարդ»ուն (24): Եթէ ուրեմն նախադասութիւնը կ'ուզէ ըսել, որ մարդուն չըլլալը աւելի ահաւոր բան մըն է քան արդա՛ր մարդուն տակաւին չըլլալը: Նշուած նախադասութիւնը իր երեւութական վաւերականութիւնը կը պարտի այդ երկդիմութեան: Մարդը ո՛չ մէկ գիճով կը զուգարհիպի մարդուն սոսկ կեանքին, չի նոյնանար իր սոսկ կեանքին հետ ինչպէս չի նոյնանար իր վիճակներէ ու յատկութիւններէն մէկուն կամ միւսին հետ, ո՛չ իսկ իր մարմնական կեանքի եզակիութեան հետ: Մարդը կրնայ սրբազան ըլլալ (սրբազան է այն կեանքը իր մէջ, որ կը մնայ նոյնը աշխարհին վրայ, մահուան մէջ, ու անդրաշխարհին մէջ), բայց իր վիճակները, իր մարմնական կեանքը -ուրիշ մարդոց կողմէ խոցելի- սրբազան չեն: Ի՞նչն է ի հարկէ՝ որ այդ կեանքը կը զատորոշէ կենդանիներու կամ բոյսերու կեանքէն: Եւ ասոնք իսկ սրբազան ըլլալին՝ պիտի չըլլալին այդ իրենց սոսկ կեանքին պատճառով: Պիտի արժէր փնտռուողք մը կատարել կեանքի սրբազանութեան այս դաւանանքին շուրջ, անոր ծագումին ի խնդիր: Նորերեւոյթ դաւանանք մըն է մեծ հաւանականութեամբ, վերջին մոլորանքը արեւմտեան տկարացած աւանդութեան, որ իր կորսնցուցած սրբազանութիւնը տիեզերաբանական անթափանցելիին մէջ կը փնտռէ (այս դաւանանքին նոր ծագած ըլլալուն դէմ՝ պէտք չէ առարկել սպանութիւնը արգիլող կրօնական պատուիրաններու հնութիւնը, քանի որ ասոնց խորքը գտնուող մտածումները կը տարբերին արդիական տարազին խորքը գտնուածներէն): Վերջապէս կը մոլորիք մտածելու, որ հոս սրբազան ըստածը հին առասպելական մտածողութեան համաձայն՝ յանցապարտութեան նշուած բեռնակիրն է. սոսկ կեանքը:

Բրտութեան քննադատութիւնը անոր պատմութեան փիլիսոփայութիւնն է: Պատմութեան «փիլիսոփայութիւն» որովհետեւ պատմութեան յանգակետին զաղափարը (25) միայն կարելի կը դարձնէ քննական դիրքաւորում մը անոր ժամանակային տուեալներուն հանդէպ, զանոնք որոշելու ու ճշդորոշելու համար: Նախուածք մը որ

սեւեռէր ամենամօտիկը պիտի կարենար ապահովել տրամախոհական երթ ու դարձ մը միայն բրտութեան կերպարանաւորումներուն միջեւ, օրինադրական ու օրինապահական: Ասոնց միջեւ տատանումին օրէնքը կը չենի այն իրողութեան վրայ՝ որ օրինապահական բրտութիւնը ժամանակով՝ ինքն է որ կը տկարացնէ իր մէջ ներկայացուած օրինադրական բրտութիւնը, ճնշումի ենթարկելով թշնամական հակադիր բրտութիւնները: (Այս երեւոյթէն քանի մը ախտանիշեր ցոյց տրուեցան ուսումնասիրութեան ընթացքին): Այս տկարացումն ու տատանումը կը տեսնեն այնքան ատեն որ նոր բրտութիւններ, կամ մինչ այդ ճնշումի տակ մնացածները, յաղթանակը չեն տարած օրինադրական բրտութեան վրայ, եւ այդպէսով՝ նոր իրաւունք մը չեն հիմնած, նոր անկումի մը խոստումով: Իրաւունքի առասպելական ձեւաորումներուն ընդմէջէն անցնող այս ընթացքիւր ճեղքելի իրաւունքը ու անոր հետ փոխադարձ առնչութեամբ մը կապուած բրտութիւնները տապալելի վերջապէս՝ պետական իշխանութեան բրտութիւնը տապալելու ասոնցմով՝ կը հիմնուի պատմական նոր դարաշրջան մը: Եթէ ճիշդ է որ առասպելի տիրապետութիւնը հոս եւ հոն արդէն իսկ խախտումի նշաններ ցոյց տուած է մեր ժամանակին մէջ, այն ատեն՝ այն նորը այնքան ալ չպատկերացուելիք հեռաւորութեան մը մէջ չի գտնուիր, որ իրաւունքին դէմ խօսք մը ինքն իրմով ջնջուր: Բայց եթէ իրաւունքի աշխարհէն իսկ անդին՝ բրտութեան գոչաւորութիւնը ապահովուր իբր զուտ անմիջական բրտութիւն, ատով՝ կը փաստուր թէ յեղափոխական բրտութիւնը կարելի՛ է, եւ թէ ինչպէ՛ս կարելի է -յեղափոխական բրտութիւն, այդ անունով պէտք է ընդունիլ մարդոց մէջէն զուտ բրտութեան բարձրագոյն յայտնագործութիւնը: Բայց անմիջապէս հնարաւոր չէ, ու անհրաժեշտ ալ չէ մարդոց համար՝ որոշելը, թէ ե՛րբ զուտ բրտութիւնը իրական դարձած է տրուած պարագայի մը: Որովհետեւ առասպելական բրտութիւնը միայն, ո՛չ՝ աստուածայինը, իբր այդ կը յայտնուի մարդոց աչքին ապահովութեամբ, անհամեմատելի ազդմունքներ բացառելով, ու առասպելական բրտութիւնը միայն՝ որովհետեւ բրտութեան ուժը, որ քաւութեանէն կ'արձակէ, անչալտ կը մնայ մարդոց աչքին: Նոր է որ ազատ սասարեզ ձգումը է աստուածային զուտ բրտութեան բոլոր յաիտենական եղանակներուն, զորս առասպելը, իրաւունքին հետ խառնելով զանոնք՝ կ'աչխտերէր: Կրնայ ան իսկական պատերազմին մէջ երելի, ինչպէս նաեւ ամբողջին կողմէ՝ ոճրագործին դէմ ուղղուած Աստուծոյ դատաստանին մէջ: Մերժել պէտք է սակայն ամեն տեսակի առասպելական բրտութիւն, իր օրինադրական բնոյթով, այդ բրտութիւնը՝ զոր կ'արժէ կոչել տիրապետական բրտութիւն: Մերժել պէտք է նոյնքան օրինապահական բրտութիւնը, տիրապետուած բրտութիւնը, որ առաջինին ծառան է: Աստուածային բրտութիւնը, որ նշան է ու կնիք, երբե՛ք՝ միջոց մը որ սրբական գործադրումի մը ի սպաս դրուր, կրնայ կոչուիլ տիրական բրտութիւն (26):

## ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԱՐԳՄԱՆԻՉԻՆ ԿՈՂՄԷ

(1) Արդարութիւն՝ **Gerechtigkeit**, իրաւունք՝ **Recht**: Գերմաներէնի մէջ՝ երկու բառերը կը պատկանին նոյն բնուանիքին, որմէ ալ անգամներ պիտի կրնին անլի անգի՜ն՝ **Berechtigung**, **Rechtfertigung**, **Rechtmässigkeit**: Ասոնց թարգմանութեան պիտի անդրադառնանք իր կարգին: **Recht**ը պիտի թարգմանենք ծայր ծայր՝ «իրաւունք» բառով, նոյնիսկ երբ տեղ տեղ՝ օրէնք կամ օրէնդրութիւն անլի յարմար պիտի ըլլային, եւ հակառակ անոր՝ որ **Recht** արմատով շինուած բառեր հաշերէնով կը պահանջեն «օրէն» արմատը: Յետակ է, որ ամբողջ գրութեան մէջ՝ **Recht**ը կը գործածուի իր իրաւաբանական իմաստով, այսինքն՝ իբր «ամբողջութիւնը պետութիւնից սահմանուած կանոնների կամ պետութիւնից հաստատուած սովորոյթների, որոնք վերաբերում են մարդկանց կենցաղավարութեան եւ հարկադրաբար գործադրում են պետութեան միջոցով՝ պաշտպանելու, հիմնաւորելու ու գարգացնելու համար՝ բարեկարգութիւնը եւ փոխարբերութիւնը մարդկանց մէջ...»: Երաւունքի տեսաբանութեան այս սովորական սահմանումին՝ Մալխասեանց (որմէ փոխ կ'առնենք ներկայ տողերը) կ'անկցնէ: «...ինչպէս որ հաճելի եւ ձեռնառու է իշխող դասակարգին», տալ է առաջ օրինակներ՝ սովորութեան իրաւունք, ֆէոդալական իրաւունք, հռոմէական իրաւունք, եւ սովետական իրաւունք: Կը պահենք ամէն պարագայի՝ ալ զ սահմանումն իրաւունքին եւ իշխանութեան միջեւ էական առնչութիւնը:

(2) Բարոյական՝ **sittlich**: «Բարոյական»ը պէտք է հասկնայ հոս «բարք»երու կապակցութեամբ, եւ երկրորդաբար՝ «բարոյականութեան»:

(3) Իրաւապէս / իրապէս՝ **de jure / de facto**: Գաղափարը այն է՝ որ իրապէս տրամադրելի ամէն բրտութիւն, երբ կը գործածուի ու կը կիրարկուի պետութեան ձեռնող ստող պայմանագիրէն «առաջ», աչ զործածութիւնն ու կիրարկումը օրինական են, օրինականութեամբ մը որ հաստատուելիք պետական իրաւունքէն անկախ է:

Տե՛ս Սփինոզա, **Tractatus theologico-politicus**, գլուխ 16 (Պետութեան հիմունքին, անհատի բնական ու քաղաքային իրաւունքին ու բարձրագոյն իշխանութիւններու իրաւունքին մասին):

(4) **Rechtmässig**՝ օրինաւոր:

(5) Դրական իրաւունքը՝ **das positive Recht**. Դրական իրաւունք կը կոչուի նախ՝ պատմականօրէն օրէնքներու ձեռով հաստատուած իրաւունքը: Բայց դրական իրաւունք բառերը կը նշեն նաև իրաւաբանական դպրոց մը, որ կը հետեի իրաւական կանոններու պատմական ծագումին, հաստատումին, անոնց կապակցութեան՝ ժամանակակից քաղաքական պայմաններուն հետ, եւ յարակից հարցերու: Այս դպրոցը ունեցած է նաև իր ճիւղատարումները, որոնցմէ մէկը, 19րդ դարու սկիզբը, «պատմական» դպրոցի անունով երևան եկած է Գերմանիոյ մէջ, ու շեշտը դրած է ազգային ոգիներէն բխած իրաւունքներուն վրայ, չեղեալ նկատելով պետական կառուցումը մէջ ընդունուած իրաւունքի ձեւերը: Դրական իրաւունքը ուրեմն կը պարունակ ընդհանուր առմամբ՝ տարբեր ժողովուրդներու սովորոյթներն ու օրէնդրութիւնները: Բնական իրաւունքը դրական իրաւունքին հակադրուած դպրոց մըն է, որ պատմական աչ սովորոյթներն ու օրէնդրութիւնները կը նկատէ պարագայական ու կամայական, եւ որուն ձգտումն է՝ բնական սկզբունքներէ հետեցնել:

իրաւական կանոններու հիմնատրոփինը, հակապատմական կէտաձայն մը ուղեմն: Երկու դպրոցներու միջեւ հակադրութիւնը զարգացաւ 18րդ դարուն մասնաւոր, հասնելով Քանիքի եւ Ֆիլիպթի համադրական փորձերուն, որոնք փիլիսոփայական գեղեցիկ մը վրայ կը փոխադրեն բնական իրաւունքի դրոյթները: «Բնական իրաւունք» կոչումը կուգայ անկէ՝ որ 17րդ եւ 18րդ դարերու մտածողութիւնը կը սիրէր զատորոշել «բնութեանական վիճակ» մը ու «իրաւական վիճակ» մը, երկրորդը տեսնելով իբր արդիւնք՝ ազատ կամեցողութիւններու միջեւ կնքուած պայմանագրի մը: Դրական իրաւունքին մէջ կը դրուէր օրէնքներու փորձնական զանազանութիւնը, բնական իրաւունքին մէջ ընդհակառակը՝ «սկզբնական» վիճակի մը «բնական» կարգաւորումը: Իրաւաբանական երկու համապատասխան դպրոցները հիմնուած էին մէկուն կամ միւսին արժեւորումին վրայ: Բնական ըսուած իրաւունքը արժեւորողները կը գրաւէին իրաւակարգի մը բնական ու բանական սկզբունքներով: Դրական ըսուած իրաւունքի արժեւորումը կը մղէր օրէնքներու ու սովորութիւններու փորձնական նկարագրութեան: Հէկըն է որ այս հակադիր արժեւորումներու խառը կը զանցէ, նախ իր 1802ի յօդուածին մէջ՝ «Բնական իրաւունքը գիտականօրէն քննարկելու ձեւերը», յետոյ 1821ի իր գործին մէջ՝ «իրաւունքի փիլիսոփայութեան սկզբունքները», որուն առաջին էջերուն մէջ կը գրէ հետեւեալը. «ճիշդ է որ բնական կամ փիլիսոփայական իրաւունքը զրական իրաւունքէն տարբեր բան մըն է: Բայց այդ տարբերութիւնը սխալ մեկնաբանել պիտի ըլլար, եթէ անկէ նետեցուէր որ իրարմ կը հակադրուին ու գիրար կը հակասեն» (Յրդ փարակրաֆի նկատողութեան մէջ):

(6) **Gerechte zwecke können durch berechtigte mittel erreicht... werden:** «իրաւաստ» բառով կը բարգմանենք **berechtigt**ը: Իրաւաստիւն ընծայողը կրնայ ըլլալ կամ հաստատուող իրաւունքը, կամ ալ նպատակներու արդարութիւնը:

(7) Նախադասութիւններէն է ասիկա՝ որոնք կը դժուարացնեն Պէնիամին ընթերցումը: Զատորոշում մը կը կատարէ հոս Պէնիամին իրաւաբանական մտածողութեան եւ իր ծրագրած «քննադատութեան» միջեւ: Առաջինը խնդրոյ առարկայ կը դարձնէ չափանիշը (բրտութիւններու վաւերացումին չափանիշը) զայն կիրարկելով, այսինքն անոր միջոցաւ՝ բրտութիւն մը ընդունելի կամ անընդունելի հռչակելով: «Քննադատութիւն»ը ընդհակառակը՝ ունի իբր պաշտօն ու պարտականութիւն՝ չափանիշին իսկ քննարկումը, այդ չափանիշի իմաստին ու էութեան շուրջ անդրադարձումը:

(8) Պէնիամինի պաշտպանած թեզը հոս այն է՝ որ արդիական իրաւունքը երբ կը ձգտի բնական նպատակները չնջելու, զանոնք իրաւական նպատակներու համակարգով մը սահմանելու, նկատի ունի իրականութեան մէջ եւ «անգիտակցարար» իրաւակարգին պահպանումը ամբողջական աներումի մը վտանգին դէմ: Այս կամ այն իրաւական նպատակին դէմ չանցանքը չէ որ կը պատժուի: Ամեն մէկ օրէնքի, ամեն մէկ իրաւական որոշումի մէջ՝ ամբողջ իրաւակարգի աներումին առաջքն է որ կ'առնուի: Առարկայիւնը հիմա, զոր Պէնիամին կը ներկայացնէ ինքզինքին, կը փորձէ արդարացնել բնական նպատակներու սահմանափակումը տարբեր ձեւով մը, իրաւական տրամաբանութեան մը չղուելով ու իրաւունքը իբրեւ հաստատուած ընդունելով: Այդ առարկայիւնը ջրելու համար, Պէնիամին պիտի կրկնէ պարզապէս իր փաստարկութիւնը, իրաւունքը իր մենաշնորհը կը դարձնէ բրտութիւնը, իրաւակարգին ամբողջութիւնը պահպանելու մտադրութեամբ:

(9) **Staatsgewalt:** Տեղն է այլեւ ըսելու որ **Gewalt** բառը գերմաներէն երկու իմաստ ունի, մէկ մը՝ «բրտութիւն», մէկ մըն ալ՝ «փշխանութիւն»: Պէնիամին այս

գործեան մէջ՝ կը գործածուի բարձր գրեթէ միշտ «բրտութեան» իմաստով, բայց խաղաղով նաև կրկնիմաստին վրայ, երբեմն՝ անանդադարձ կերպով: Պէտք չէ մոռնայ որ պետական իշխանութիւնը, իրական հաստատութեան գոյութիւնը, իր ներքը հասարած և ըստ Պէնհամիսի՝ բրտութեան ամբողջութիւնը: Այնպէս որ երկու թարգմանութիւնները՝ «պետական իշխանութիւն» եւ «պետական բրտութիւն» թոյլատրելի են հոս, եւ կը նոյնանան իրարու: Գրտութեան վերջին էջերուն միայն՝ Պէնհամիս պիտի խօսի բացառապէս «իշխանութեան» մասին, բայց այս անգամ **Recht** բառով նշելով գայն: **Gewalt** իբրև «իշխանութիւն» ունի միշտ իրաւաբանական առում մը, այն իմաստով՝ որ կը խօսիմք օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններու մասին: Այս կէտին կը վերադառնանք 1 էջը նօթին մէջ:

(10) Ներկայ յարազրի մտաքին դրամ հարցումը նետեւեւան էր, ո՞րն է բրտութեան պաշտօնը, որ իրատմբի աչքին՝ այդքան սպառնական կը թուի: Բրտութեան պաշտօնը ինչքեր կամ իրաւունքներ կողպատելը չէ: Իր հիմնական պաշտօնն է՝ «չարաբերութիւններ հիմնադրել ու կերպափոխել»: Քիչ անդին՝ այդ պաշտօնը պիտի կոչուի «օրինադրական»:

(11) **Ein rechtsetzender Charakter**: Հոս է որ Պէնհամիսի ուսումնասիրութիւնը կը հասնի իր առաջին արդիւնքին: «Օրինադրական» պիտի յարգանանք ասել ետք **Rechtsetzend** բառը: Պէնհամիս հոս վերստին կը խաղաչ գերմաներէնին վրայ, քանի որ պիտի գործածէ **Rechtsetzende Gewalt** արտայայտութիւնը նշելու համար բրտութեան հիմնադրական պաշտօնը: Բայց նոյն արտայայտութիւնը սովորական գերմաներէնի մէջ կը նշանակէ՝ «օրէնսդիր իշխանութիւն», ինչ որ ֆրանսերէն կը կոչուի **pouvoir législatif**, ի տարբերութիւն գործադիր իշխանութեան: Բրտութեան հիմնադր պաշտօնը անշուշտ՝ իրաւաբանական իմաստով «օրէնսդրական» չէ, չի որոշեր զանազան օրէնքներուն, կամ սահմանադրութեան պարունակութիւնը, այլ կը հաստատէ նոր իրաւակարգ մը, նոր Օրէնք մը: Այդ պատճառով՝ օրինադրական բրտութիւն, նշելով հաստատի, հիմնադրումի պաշտօնը: *Օրէնսդիր իշխանութիւն մը կայ, սրով՛հետեւ. կայ անկէ տա՞ջ՝ օրինադրական բրտութիւն մը:* Երկուքն ալ գերմաներէնով պիտի ըսուին՝ **Rechtsetzende Gewalt**:

(12) **Rechtserhaltende Funktion**:

(13) Այս խօսքը կուգայ Կեօթէն: Տե՛ս *Թորքալիս իմաստ*, տող 994:

(14) Տե՛ս Քանթի «Հիմնադրութիւն բարոյագիտական բնագիտութեան մը» հատորը, երկրորդ բաժին (օրինակ՝ Ամբողջական Գործերու 1911ի Պէրլինի նրատարակութեան մէջ՝ 4րդ հատոր, էջ 429): Քիչ վերը՝ «ստորոգիչ նրամալական»ը **kategorischer Imperativ**ն էր:

(15) **Schicksalhafte Ordnung**: Ծակատագիր բառը պիտի պահենք անելի անդին՝ **Schicksal**ին համար, որուն նկատաւորին կը լանգի Պէնհամիսի ուսումնասիրութիւնը:

(16) **Staatsgewalt**: Սորէի մէջբերումները թարգմանեցինք ուղղակի ֆրանսերէնէն: Այդ հատուածները երբ կը թարգմանէ, Պէնհամիս ֆրանսերէն **Etat** բառը կը թարգմանէ **Staat**, բայց նաև **Staatsgewalt** (առաջին մէջբերումին մէջ): Առաջին մէջբերումին մէջ նաև՝ Պէնհամիսն և որ կ'անցնէ փակագծի մէջ. «խօսքը չափաւոր ըն-

կերպարակցներու մասին է:

(17) Գրական իրաւունքին համապատասխանող մտածողութիւնը նախատրօններ չունի միջոցներու դրարին մէջ սահմանափակուելու: Արդարութիւնը կը հետեցնէ միջոցին պատմական ու պնտական վաւերացումն, եւ բանի որ որիչ չափակիչ չունի արդարութիւնը դատելու ու նշողութիւնը համար, ինչ որ արդար է՝ պետք է անպայման վերագրուի գոչատր կամ կարելի իրաւունքի մը: Այնպէս որ դրական իրաւունքին համար՝ պատմական որոշակի ու սահմանափակ վաւերացում մը փաստն է նաեւ յղացական ու յախտեանական վաւերականութեան: Ու փոխադարձաբար՝ այդպիսի ընդհանրացած վաւերականութիւն մը անլղանալի կը մնայ ստանց իրաւունքի մը շնորհմով վաւերացումին: Մտածումներու ամբողջ այս շարանն է, որ կը նշուի ու կը քննադատուի հոս Պենիամինի կողմէ: Կոչն քննադատութիւնը եւ նոյն փաստարկութիւնը կը գտնուին Հէկլիի մօտ. «էրբ նորահիմն հաստատութիւն մը, որոշակի պարագաներու բերմամբ, կատարելապէս յարմար ու անհրաժեշտ կ'երեւի, երբ որեւէ պատմական տեսակետին պարտադրածը կը լրացնէ, կարելի չէ առանց հակասութեան մատնուելու առկէ անցնիլ ընդհանրական արդարացումի մը, սորում ժամանակի մը սահմանները զանցելով: Որովհետեւ երբ պարագաները կը փոխուին՝ իրաւական հաստատութիւնը կը կորսնցնէ իր իրաւունքը եւ իր իմաստը» (*Իրաւունքի փոխադարձութեան սկզբունքները* փար. 3, Ակաւո.):

(18) Նիոպէի առասպելին մասին, տե՛ս Իլիականը (605-617 տողերը), եւ Օվիսի *Կերպարանախորտիքները* (146-312 տողերը): Պրոմէթէոսի հերոսական պատմումին համար՝ Հէսիոսի *Քէոկոնիան* (507-616 տողերը) եւ *Էրկան* (47-105 տողերը):

(19) **Grenzsetzung**: Սահմանադրումը անշուշտ աշխարհագրական սահմանի հաստատումը չէ միայն, այլ սակի հատու կերպով՝ տիրողի ու տիրուողի միջեւ չզրուած ու չզծուած սահմանի մը հաստատումը:

(20) Ա.ճ. Ֆրանս, **Le lys rouge**, Կարմիր Ծուշանը, Փարիզ, 1894:

(21) «**Vor**» recht կը գրէ Պենիամին, շեշտելով **Vor** նախադիրը: **Vorrecht** կը նշանակէ «նախապատուական իրաւունք», «մենաշնորհ»: Բառը երկուքի բաժնելով՝ Պենիամին կը նշէ, թէ իրաւունքին հիմնադրութիւնը՝ տիրողին նախապատուական իրաւունքն է:

(22) Պենիամին կ'ընէ հոս ինչ որ գուշակելի էր: կը գործածէ սահման եւ օրէնք բառերը իբր հոմանիշներ: Օրէնքը անզանցելի սահմանն է, չզծուած ու չզրուած սակայն: Ու սահմանադրումը հիմնատր արարքն է՝ սահմանդրութեան: Բառախաղ մը չէ սակայն Պենիամինի ըրածը, բանի որ **Grenze** եւ **Gesetz** տարրեր բառեր են գերմաներէնի մէջ: Բառախաղը հայերէնի մէջ կարելի է, բանի որ «սահման» բառը կը նշանակէ նաեւ «օրէնք»: Պենիամին հոմանիշներու խաղով կը վերագտնէ իր ներհայեցողութեան շնորհիւ՝ այդ համանունութիւնը, որուն մասին կը վկայէ մեր «սահմանադրութիւն» բառը:

(23) Տե՛ս *Թիւր*, ԺԶ, 1-35:

(24) **den unverrückbaren Aggregatzustand von «Mensch»**:

(25) Die idee ihres Ausgangs: Ausgang կը նշանակէ «ելք» ու «վախճան»: Պատմութեան վախճանէն միայն կարելի է մտածել պատմութիւնը, աշխիւնն՝ իրականարգերու հմալիչ ոլորտը, որմէ էլ յկալ: Եւ քանի որ վախճանը անմիջականօրէն տրամադրելի չէ, անոր «խտեան» է որ կ'արձանագրուի պատմութեան մ.ջ. Եւ որուն միջոցաւ կարելի է առասպելական բրտութեան «փիլիսոփայական» քննադատութիւնը իր լրումին հասցնել, մեկնաբանութեան ճամբով: Պէտք է մէջբերել հոս 1923ին Պենիամինի գրածը, նամակի մը մ.ջ. «մարդկային ամէն գիտութիւն (wissen), եթէ կ'ուզէ պատասխանատու ըլլալ, պէտք է հանդերձ մեկնաբանութեան ձեւը անպայման, Եւ իտեա-նէրը կոտանները կը կազմեն ստուգելի մեկնաբանութիւններու» (Ամբողջական Գործեր, հրատ. Մուրքամփ, հատոր 3, էջ 890):

(26) Տիրապետական՝ Schaffend, տիրապետուած՝ verwaltet, տիրական՝ waltend: walten բառին մէջ կը գտնուի Gewaltի արմատը: Աստուածային զուտ բրտութեան «տիրական» բնոյթը կը հակադրուի առասպելական բրտութեան «տիրապետական» բնոյթին: Աստուածային բրտութիւնը, տակաւին գրեթէ անչափ, էականն է:

## ՎԵՐՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԻՆ ԿՈՂՄԷ

«Ի նպաստ բրտութեան քննադատութեան» գրի առնուած է ժամանակի մը, ուր քաղաքական աշխատասիրութիւններու կողքին՝ Պէնիամին կը զբաղէր Ողբերգութեան թեմայով: Առաջիններէն մնացած է միայն ներկայ գրութիւնը: Երկրորդէն՝ շարք մը գրութիւններ, որոնցմէ 1919-ին գրուած «Ճակատագիր ու նկարագիր»ը ու 1923ին վերջացած համալսարանական թէզը («Գերմանական Ողբերգութեան ծագումը») ամենէն աչքառուներն են: Երրորդ թեմա մը չէ դադրած այդ տարիներուն Պէնիամինի միտքը սրագցնելէ: Տրէական իմացականութեան յատուկ յայտնագործութիւնը, եւ ասոր հետ առնչութեամբ կամ ոչ՝ մեսիականութիւնը: Ասոնք, այսպէս յարադրուած՝ արտաքին թեմաներ են միայն, որոնց նոյն էջին վրայ թուումը կրնայ կասկած արթնցնել: Եւ սակայն՝ հոս թարգմանուած գրութեան մէջ, երեքն ալ կը միջամտեն, ձեւով մը որ կը պարտադրէ իր անհրաժեշտութիւնը ու իր անչրջանցելիութիւնը: Կը միջամտեն հարկադրաբար բրտութեան խնդրականութեան ճամբով: Մեր վերջաբանին համետ Ժրագիրն է՝ այդ խնդրականութեան գլխաւոր գիծերը վերակազմելու փորձ մը, այնպէս՝ ինչպէս կը յայտնուի ան այս գրութեան մէջ Պէնիամինի գրիչին տակ: Պէտք է ընդունիլ որ ղժուար է Պէնիամինի ընթերցումը, որովհետեւ ամէն քայլի՝ ցցունութիւններ կը յարուցէ ան ընթերցողի աչքին, եւ ատկէ զատ՝ որովհետեւ անբացայայտ կերպով կը յղուի ժամանակակից վէճերուն: Այդ վէճերը կը վերաբերին նախ՝ ժամանակակից ղէպքերուն: Մոռնալու չենք որ 1920-21ին գրուած այս էջերը ունին իրենց յետնամասին՝ առաջին համաշխարհային պատերազմը ու ասոր հետեւող խաղաղապաշտ շարժումը, որ ծայր առած էր Գերմանիոյ մէջ, ընդհանուր յօրակոչի եւ պարտադիր զինապարտութեան քննադատութեամբ: Գերմանիոյ մէջ՝ պրոլետարական կարճատեւ յեղափոխութիւնը, հանրապետութեան հիմնաւորութիւնը: Այս ղէպքերուն եւ զանոնք շրջապատող վի-

ճարհումներուն անմիջական այժմէականութիւնն է, որ իր հետքը կը ձգէ Պէնիամիւնի տողերուն մէջ, օրինակ՝ խորհրդաբանականութեան քննադատութեամբ, գործադուլի իմաստին շուրջ՝ խորհրդածութեամբ: Այս նշումները կը վերաբեմբին արտաքին այժմէականութեան. կայ նաեւ ներքին այժմէականութիւնը, որ կը վերաբերի Պէնիամիւնի մտածողութեան եւ ընթերցումներուն: Ներկայ գրութիւնը կը պարունակէ ի հարկէ՝ յեղափոխութեան ջատագովութիւն մը, բայց սխալ պիտի ըլլար վերագրել զայն մարքսական տեսարանութեան փարութիւն: Ծանօթ է որ 1924էն ետք միայն՝ նոր բարեկամութիւններու կամ մտածական ճանապարհորդութեան նոր փուլի մը հասած ըլլալուն հետեւանքով՝ Պէնիամիւն պաշտպանած է մարքսական դրոյթներ: 1921ին՝ յեղափոխութեան ջատագովութիւնը կը յղուի գլխաւորապէս՝ Ժորժ Սորէլին, եւ ունի իւրայատուկ բնոյթ մը, զոր դիւրին է կոչել «անիշխանական»: Այդ բառը կուգայ Կ. Շոլէմի գրիչին տակ յատկանշելու համար Պէնիամիւնի այն շրջանը՝ ուր ի միջի այլոց՝ լոյս տեսած է հոս Թարգամանուած գրութիւնը, եւ ճիշդ է որ բառը կուգայ նաեւ մէկ անգամ հոս նշելու համար Սորէլի գատորոշած «ընդհանուր գործադուլ»ի երկու եղանակներէն այն մէկը՝ որ չի ձգտիր պետական նոր իրաւակարգի մը: Եւ սակայն անհրաժեշտ է շեշտել որ քաղաքական գործի մը հետ չէ՛, որ գործ ունինք: Պէնիամիւն կը գրէ յստակ կերպով՝ «բրտութեան քննադատութիւնը անոր պատմութեան փիլիսոփայութիւնն է»: Պէնիամիւն չի հաւատար, որ կարելի է հրաշքով ազատիլ պետականութեան ձգտող բրտութիւններու ծիրէն: Պէտք է ուրեմն լաւ հասկնալ քննադատական ծրագիրը, հասկնալու համար նաեւ «անիշխանական» գործառնութեան մը վրայ դրուած շեշտը: Քննադատութեան ծրագիրն է՝ պետականութեան ծիրը շրջագծել ու անոր հիմունքը երեւան հանել: Վերլուծական ծրագիր մըն է, որմէ ըստ էութեան պէտք է գատորոշել բոլոր «քաղաքական» մտեցումները բրտութեան հարցին: Այս գատորոշումն է, զոր Պէնիամիւն ամենադիպուկ կերպով կը կատարէ իր գրութեան առաջին էջերուն իսկ, երբ կը գրէ. «բրտութեան քննադատութեան մը համար՝... բրտութեան շափանիշը չի կրնար խնդրոյ առարկայ ըլլալ իբրեւ կիրարկուող, այլ միայն՝ իբրեւ քննարկընող»: Քաղաքական մտեցումները կրնան սրուել, թէ ե՛րբ եւ ինչո՛ւ տրուած բրտութիւն մը արդարացի կամ «իրաւասու» է. վերլուծական մտեցումի մը պարտականութիւնն է՝ յղել բոլոր այդ տեսակի որոշումները, ինչ որ ալ ըլլայ իրենց գրգայատեանը, իրենց կարելիութեան պայմանին՝ պետականութեան սահմաններուն, երեւան հանելով բոլոր իրաւակարգերու հիմնաւորիչ բրտութեան բնոյթը: Այս ձեւով՝ կը հասկցուի

յերեւոյ, թէ ինչո՞ւ «անիշխանական» բրտութիւնը, ծայրագոյն կերպով քաղաքական ըլլալով հանդերձ — քանի որ իր տնտրական պարտադրաբար՝ պետութիւնն է —, զողորմ է իրականութեան մէջ՝ քաղաքականութեան ոլորտին պատկանելի է. եւ թէ ինչո՞ւ անցնողակի ու գրեթէ աննշան գիտողութիւն մը կ'ընէ Պէնիամին Սորէլի հասցէին, Սորէլը որ դիտցած է իրարմէ զատորոշել բրտութեան երկու զխաւոր եղանակները, բայց «աւելի քաղաքական քան թէ տեսարանական նկատողութիւններու հիման վրայ»: Ու այս ճշգումները սկզբունքով՝ ճամբան բաց կը ձգեն այլեւս՝ փորձել ըմբռնելու համար ծայրագոյն քաղաքական բրտութեան մը եւ աստուածային բրտութեան ստաջին ակնարկով՝ զարմանահրաշ մերձեցումը:

Անշուշտ որ մարքսական եզրերէն ու յղացքներէն հեռու ըլլալը չ'արգիլեր որ Պէնիամին, երբ կը մտածէ պետականութեան պաշտօնը ու հիմնաւորութիւնը եւ պետականութեան բարձումը, կախեալ մնայ մասամբ իր պարիւրէն եւ իր ժամանակէն, ու տիրող տիրուող յարաբերութեան երկարաձգումը պետական համակարգէն ներս՝ հասկնայ դասակարգային պայքարի եզրերով: Այս կէտը բացատրելը սակայն պիտի նշանակէր մեկնարանական աշխատանք մը սկսիլ: Մեկնարանութեան մը ծրագիրը կը մնայ մեր վերջարանին սահմաններէն դուրս: Պիտի բաւականանք հիմա վերակազմելով գրութեան ներքին տրամաբանութիւնը, ու կարելի եղածին չափ՝ լուսաբանելով երկու դժուարիմաց կէտեր, որոնք պզտիկ բացատրութեան մը կը կարօտին բնատիպին մէջ, որքան՝ մեր թարգմանութեան մէջ:

Առաջին մասը գրութեան՝ կը բաժնուի իր կարգին երեք ենթարածիներու: ա) Քննադատութիւնը կ'ենթադրէ պատմական առկայութիւնը չափանիշի մը, որուն համեմատ որոշ բրտութիւններ ընդունելի են, եւ ուրիշներ՝ անընդունելի: Քննադատութեան պարտականութիւնն է այդպիսի չափանիշի մը գոյութեան ու կիրարկումին իմաստը յայտնաբերել ու վերլուծել: Այդ ձեւով միայն պիտի հասնի բրտութեան էութեան, գրական այսինքն՝ պատմական տուեալներէն մեկնելով: Պէտք է ուրեմն այդ չափանիշը նախ՝ ձեռք ձգել: Բնական ու գրական իրաւունքներու հակադրութիւնը կը ծառայէ միայն մէկ բանի. հասկնալու որ բրտութիւնը պէտք է քննուի միջոցներու պատմական ճիշտին մէջ մնալով. որ ուրեմն՝ անոր կիրարկումին եւ բնագունելութեան չափանիշը նպատակներու արդարութիւնը

չէ որ կ'ընծայէ, ինչպէս կը կարծէ բնական բտուած իրաւունքին  
էտպէս հակադատմական դպրոցը: Միջոցներու ծիրին մէջ  
մնացողը եւ բրտութիւնը իր պատմական ծագումին համաձայն  
դատողը այն դպրոցն է՝ որ գրական իրաւունքը կ'արժեւորէ:

բ) Արդ՝ գրական իրաւունքը իրարու կը հակադրէ բնական  
ու իրաւական նպատակներ: Այս դատորոշումն է, ու  
«բնական» նպատակները սահմանափակելու պատմական ճըզ-  
տումը՝ որ պիտի շնորհէ փնտռուած չափանիշը: Պատմակա-  
նօրէն ընդունուած բրտութիւնները անոնք են՝ որոնք կը հե-  
տապնդեն «իրաւական» նպատակներ: Իրաւունքը կը ճշդի  
բնական նպատակները ջնջելով՝ բրտութեան բոլոր ազբիւրնե-  
րը իր ձեռքը հաւաքելու, եւ անընդունելի կը համարէ բնական  
նպատակներ հետապնդող բրտութիւնները: Ջնջելու ու չէ-  
զոքացնելու այս ձգտումն է՝ որ երեւան պիտի հանէ բրտութեան  
էութիւնը: Ընդհանուր գործադուլը եւ պատերազմը ցոյց կու  
տան որ բրտութեան պաշտօնն է՝ իրաւական յարաբերութիւն-  
ներուն հիմնաւորութիւնը եւ կերպափոխութիւնը: Բնական  
ըսուած նպատակներու ծառայող բրտութիւնը կը սահմանա-  
փակուի որովհետեւ ներյայտ սպառնալիք մը կը ներկայացնէ  
ան, դոյաւոր իրաւակարգին դէմ ուղղուած: Բրտութեան խո-  
րհայոյն բնոյթը իր «օրինադրական» պաշտօնն է:

գ) Օրինադրական պաշտօնին քով՝ կայ օրինապահական  
պաշտօն մը, որ կը ներկայացուի ու կը քննադատուի ընդհանուր  
զօրակոչի, պարտադիր զինապարտութեան, մահուան պատիժին  
ու ոստիկանութեան դերին ըւղմէջէն: Հոս ալ՝ խնդրոյ առը-  
կան մասնակի օրէնքներու զանցումը չէ, այլ իրաւակարգին  
պահպանումը, եւ ուրեմն՝ հիմնաւոր բրտութեան պարբերա-  
կան վերակոչը, մասնաւորաբար՝ բարձրագոյն պատիժին մի-  
ջոցաւ:

Երկրորդ մասը օրինադրական ու օրինապահական բրտու-  
թիւններու նկատառումով՝ խնդրոյ առարկայ կը դարձնէ  
հաստատուած ընկերութենէն անդին՝ ընկերային համայնքի  
հաստատումը, իբր այդ: Յստակ է որ իրաւական կարգէն դուրս՝  
համայնութիւն մը անյոյանալի է: Եւ սակայն «հաստատում»ը  
խնդրոյ առարկայ դարձնելով՝ քննադատութիւնը կ'աւետէ «նոր  
ժամանակաշրջան» մը, ուրեմն՝ նոր պատմութիւն մը: Այդ նոր  
պատմութեան աւետիսը արձանագրելու համար, քննադատու-  
թիւնը հարկին տակն է հիմա բրտութենէ՝ զուրկ համայնու-  
թեան մը ու համայնացումի մը սկզբունքները փնտռելու:  
Սորհրդարանականութիւնը օրինակ՝ հեռու է այդ սկզբունք-

ները կարենայ բնծայել: Եւ սակայն պէտք է որ բլլա՛ն անոնք, քանի որ «Տասկացորթեան» հիմնաւոր սրբա մը արամազրբելի է, իբր սկզբնական ծիրը համայնացումին՝ լեզուն: Ասկէ սկսեալ՝ «գուտ միջոց» կը կոչուին լեզուի սկզբնական համայնացումի գերին ձեւով մը հաստատրոց միջոցները: Զուտ միջոցները կը հակադրուին բրտութեամբ նպատակ մը հետապընդոց միջոցներուն, որոնց կարգին գասուած էր վերջին հաշուով՝ օրինադրական բրտութիւնը: Պէնիամիսի գիտարկածը ուրեմն՝ պետական իրաւակարգին բնծայած համայնացումի սկզբունքէն անդին գտնուող համայնութեան եղանակաւորում մըն է: Այդպիսի գիտարկութիւն մը պէտք է նախ լուրջի առնէ պետական համայնացումը, իբրեւ անշրջանցելի, ու խորանայ անոր մէջ, վերադարձնելով գայն իր ծագումին՝ օրինադրական բրտութեան, որ պիտի հասկցուի քիչ յետոյ՝ իբրեւ բրտութեան անմիջական յայտնագործութեան ճակատագրայնութեան այժմէացումը:

Այս համագիրին մէջ կ'երեւի Սորէլի գատորոշումը բնդհանուր գործադուլի քաղաքական ու պրոյիտարական եղանակներուն միջեւ: Բրտութեան գուտ եղանակ մը կայ, որ չունի այլեւս իբր հորիզոն պետական իշխանութիւնը եւ անոր երաշխաւորած իրաւակարգը: Այդ իմաստով՝ գուտ բրտութիւնը գուտ միջոց մըն է, որ թերեւս իր տեղը չունի իրաւակարգերու պատմութեան ծիրէն ներս, բայց իր աշխարհային յայտնագործութեամբ՝ աւետած կ'ըլլայ այդ պատմութեան վախճանը: Վախճանը վերջաւորութիւնը չէ անշուշտ: Վախճանն է ա՛յն պատմութեան՝ որ կը մտածուի օրինագրական բրտութեան կողմէ բացուած ծիրին ընդմէջէն: Պետութիւնները պիտի չզազրին գուտ բրտութեան յայտնագործութեամբ՝ գոյութիւն ունենալէ: Պիտի ըսէինք նոյնիսկ՝ ընդհակառակը: Անոնց իշխանութեան ծագումը երեւան կ'ելլէ միայն այդ ձեւով, ու պատմական մեկնաբանութեան մը բացարձակապէս նոր եղանակ մը կարելի կը դարձնէ:

Երրորդ մասը կը պահէ ձեռք ձգուած գատորոշումը իրաւական բրտութեան եւ գուտ բրտութեան միջեւ, ու կը փորձէ անոնց հակադրութեան սկզբնականութիւնը աւելի մօտէն ճշգրտրոշել: Այնքան ատեն որ չենք թափանցած պետական համայնացումը գէպի իր ծագումը, բրտութիւնը կը մնայ պայմանաւոր հաստատուած իրաւակարգերով կամ հաստատուելիք պետականութեամբ: Երբ բնդհակառակը՝ պետական համայնա-

ցումը վերագործուած է իր ծագումին, երեսն կ'ելլէ շպայմա-  
նաւորուած Պէնիամին կ'րոհ՝ անմիջական - բրտութիւն մը,  
որ նախ եւ առաջ՝ զուտ յայտնագործութիւն է: Աստուածնե-  
րու այդ զուտ յայտնագործութեան մասին կը խօսի յունական  
առասպելարանութիւնը: (Նոյն շրջանին պատկանող կարգ մը  
գրութիւններու մէջ՝ Պէնիամին կը մեկնարանէ նաեւ յունական  
Ողբերգութիւնը իբրեւ արուեստի ձեւ մը, որ առաջին անգամ  
ըլլալով՝ դուրս կ'ելլէ առասպելարանութեան հարկադրեալ  
ծիրէն, ու քայլ մը կը կատարէ դէպի իրաւական-առասպե-  
լական բրտութեան քննադատութիւնը): Առասպելական աշ-  
խարհին մէջ գործող բրտութիւնը իրաւական բրտութեան սկզբ-  
նական ձեւն է, ու կը ցուցաբերէ նոյնքան սկզբնական երկդի-  
մութիւն մը, որ յատկանիչն է առասպելական «ճակատագիր»ին:  
Իր երկդիմութիւնը կը կայանայ անոր մէջ՝ որ այդ բրտութիւնը  
կը յայտնագործուի սահմանադրումի իր պաշտօնով, սահմանա-  
դրում որ տակաւին սահմանադրութիւն չէ դարձած: Ինչ որ Պէ-  
նիամին կ'արտայայտէ ըսելով որ ճակատագիրին օրէնքները չը-  
գրուած օրէնքներ են, կը սպասեն զանցումին, յայտնուելու  
համար: Կը սպասեն հերոսի ճատատումին աստուածներուն  
դէմ, գրուելու համար, քանի որ այդ ճակատումին մէջ իսկ  
է որ կը գրուին: Այդ պատճառով հաւանաբար՝ ճակատագիր:  
Հետեւելով միշտ Պէնիամինի՝ առասպելները մեղսակիցներն  
են անմիջական բրտութեան վերջին հաշուով՝ օրինադրական  
յայտնագործութեան: Կը մասնակցին ճակատագրիի ահաւոր  
երկդիմութեան, որուն միջոցաւ կը ծրագրուի սկզբնապէս  
պետականութեան եւ անոր իշխանութեան ծիրը: Արուեստի  
գործերը միայն, Ողբերգութեան յարացոյցով՝ կրնան խաղալ  
վերլուծական դեր մը այդ ծրագրումին հանդէպ:

Բայց անմիջական բրտութեան առասպելական եղանա-  
կաւորումին կը հակադրուի աստուածային «զուտ» բրտու-  
թիւնը: Զուտ բրտութիւնը միակն է, որ իրաւակարգերու եւ  
իշխանութեան գեանին վրայ՝ հիմնաւորիչ պաշտօն չունի: Կը  
յատկանշուի, կ'րոհ Պէնիամին, որեւէ «օրինադրում»ի բա-  
ցակայութեամբ: Զուտ բրտութիւնը երբ աստուածային կը  
կոչէ՝ Պէնիամին կը հակադրէ յունական առասպելական  
աշխարհը - ծագման վայրը՝ արեւմտեան պետական պատմա-  
կանութեան ու պետական համայնացումի եղանակին- հրէական  
մտածելակերպին: Ընդ է որ «կրօնական աւանդութիւնը»  
միակ վայրը չէ որ կը յայտնուի աստուածային բրտութիւնը:  
Զուտ բրտութիւն է սրովհետեւ պետականութեան իրաւակար-

գր չունի իրր հորիզոն: Բայց չի դադրիր մահացու ու մահա-  
րեր բլլալէ: Կը հաւասարի նոյնիսկ Աղէտին (Պէնիամին կը  
խօսի մէկ անգամ այդ գրութեան մէջ՝ գուա բրտութեան յայտ-  
նադործութեան աղիտալի հետեւանքներուն մասին): Զուտ  
բրտութիւնը միջարկող բրտութիւն մը չէ, կը քանդէ միայն,  
բայց իր քանդումին մէջ է որ կը յայտնաբերէ օրինադրական  
բրտութեան սահմանը եւ էութիւնը, մէկ խօսքով՝ վահճանը:  
Վերջին հատուածը կը զբաղի աստուածային բրտութեան  
ծաւալումին եւ ահաբեկչական բրտութեան գործադրումին  
միջեւ կապակցութեամբ:

Երկու կէտեր պիտի դարձնենք հիմա աւելի ճշգրիտ վերլու-  
ծումի մը առարկաները: Առաջինը կը վերաբերի «գոհագոր-  
ծում»ին, երկրորդը՝ «մարդուն համայնացած վիճակ»ին:

ա) Անվերաքննելի համայնացած վիճակը «մարդ»ուն:

Պէնիամին չի բացատրեր, թէ ի՛նչ կ'ուզէ ըսել Aggre-  
gatzustand բառովը: Մեր թարգմանութիւնը այս չնչին կէ-  
տին վրայ՝ մեկնաբանութիւն մըն էր ուրեմն: Թէեւ չնչին,  
ծանրակշիռ կէտ մըն է այսուհանդերձ քանի որ կը կառավա-  
րէ ահաբեկչական բրտութեան արժեւորումը: Պարտական ենք  
բացատրութիւն մը տալու:

Համագիրը կը վերաբերի ուրեմն ահաբեկչութեան, եւ  
անոր սովորական «մարդապաշտ» մերժումին: Մարդապաշտ  
արդիական կեցուածքը մարդկային կեանքը վեր կը դասէ ար-  
դարութեան հետապնդումէն: Պէնիամին կը յարէ առանց վա-  
րանելու. եթէ դիտարկուածը «սոսկ կեանք»ն է, պարզ ապրիլը,  
այն ատեն՝ այդ կեցուածքը պարզապէս սխալ է, եւ աւելին՝  
անպարկեշտ է: Անպարկեշտ՝ որովհետեւ իրաւակարգին հաս-  
տատումն իսկ կ'ենթադրէ ահաւոր բրտութիւն մը, առասպե-  
լական շրջանին՝ ճակատագրային եղանակով մը, արդիական  
շրջանին՝ պատերազմներու ճամբով, որուն հապէս առնչուած  
է պետական իրաւակարգերու գոյութիւնը: Տեղ մը սակայն  
մարդապաշտ սկզբունքը, իր պարզ տարազումով, վաւերական  
բլլալու պատրանքը կը ներչնչէ: Որովհետեւ կեանքը սոսկ  
կեանքը չէ միայն: «Մարդ»ը սկզբնապէս «համայնացած»ն է:  
Բայց ըսինք որ պետական համայնութիւնէն անդին՝ Պէնիամին  
կը դիտարկէր համայնութեան այլ եղանակաւորում մը, թերեւ  
աւելի «խոր», ամէն պարագայի՝ անհամեմատելի օրինադրա-  
կան բրտութեան հիմնաւորութեան հետ: Aggregatzustandը

կը վերաբերի այդ կազմաւորիչ եղանակաւորումին: Եւ հասկընալի են այն ատեն՝ չափերունը «մարդ» բառին շուրջ, քանի որ չկայ «մարդ»ը համայնքի, Aggregati փիճակէն առաջ, անկէ անկախ: Չափերաները կ'ըսեն կազմաւորիչ բնոյթը համայնացումին: Արդ՝ ինդրոյ առարկայ տողերուն մէջ, Պէնիամին կ'ըսէ թէ ահաբեկչութեան մասին մէջբերուած նախադասութիւնը իր իմաստը ամբողջովին պիտի փոխէր, եթէ «գոյութիւն»ը (հոս՝ Dasein) հասկցուէր իբրեւ կազմաւորիչ «համայնութիւն»ը մարդուն: Այն ատեն՝ մէջբերուած նախադասութիւնը («...գոյութեան մը երջանկութեանն ու արդարութեանն իսկ վեր՝ կը գտնուի գոյութիւնը ինքը») պիտի նշանակէր որ ամենէն ահաւորը համայնութեան սկզբնական եղանակաւորումին կատարուած ջնջումն է: Եւ քանի որ ամենէն ահաւորն է, աւելի ահաւոր է քան արդարութեան բացակայութիւնը:

Բայց ի՞նչ կապ ունի այլեւս ասիկա ահաբեկչական բըրտութեան հետ: Պէտք է յիշել ամբողջ հատուածին ծնունդ տուող առարկութիւնը: Պէնիամին կ'աւետէ զուտ բրտութեան ծաւալումը, որ կը յատկանշուի օրինադրումի եղանակաւորումին ջնջումովը: Եւ կ'աւելցնէ. «զուտ կամ աստուածային բրտութեան այդպիսի ընդարձակում մը ճիշդ է որ այսօր՝ ուժեղագոյն յարձակումները պիտի հրաւիրէ իր վրայ...», որովհետեւ յարձակողներու տրամաբանութեամբ՝ մահաբեր բրտութեան ազատ ասպարէզ պիտի բանայ, պիտի թոյլատրէ սպանութիւնը, պիտի արձակէ մարդիկ սպանութեան վերաբերող պատուիրանէն: Պէնիամին կը պատասխանէ, թէ զուտ բըրտութեան ծաւալումը կը ձգէ պատուիրանը կանգուն: Անոր գանցումը անձնական պատասխանատուութեան ձգուած հարց մըն է: Ու ճիշդ է որ ամենէն ահաւորը այդ պատուիրանին ջնջումը կ'ըլլար՝ պատուիրանին հիմը պէտք է տեսնել, կ'ըսէ Պէնիամին, «այն հարցին մէջ՝ թէ ի՞նչ կ'ընէ սպանութիւնը Աստուծոյ եւ սպաննողին»: Ամենէն ահաւորը կ'ըլլար, որովհետեւ այդ ջնջումը կը հաւասարէր մարդուն կազմաւորիչ համայնութեան ջնջումին: Ու պէտք է յիշել հիմա երկրորդ կէտ մըն ալ. որ զուտ բրտութիւնը չի սնանիր արիւնով, չի հետապնդեր արիւնը զանցող բայց արիւնին վրայ հիմնուած օրինադրում մը եւ սահմանադրում մը: Կը գործէ, կ'ըսէ վերջստին Պէնիամին, «ապրողին հաշւոյն», ու բացատրեցինք թէ ինչպէ՛ս Պէնիամին կը հասկնայ «գոյութիւն»ն ու «կեանք»ը մարդուն, իբրեւ իր սկզբնական համայնութիւնը: Զուտ բրտու-

թիւնը կը ջնջէ ուրեմն իրաւական կարգը ի նպաստ սկզբնական համայնացումին: Եւ ահարեկչութիւնը որուն մասին կը խօսի Պէնիամին (անշուշտ՝ «ահարեկչութիւն»ը մարդապաշտին գործածած բանն է, ու կը պարունակէ անոր անպարկեշտ յղացումները, բայց ուրիշ բան ալ չունինք մեր տրամադրութեան տակ) զուտ բրտութեան ծաւայումին հաւասարոյ մասնադու-թիւնն է: Բնական է այն ատեն՝ որ կանգուն ձգէ ան պատուի-րանը: Հոն ուր ահարեկչական բրտութիւնը արտայայտութիւնն է զուտ բրտութեան, հոն ուր չի գիտարկեր օրինադրական ու սահմանադրական ծրագիր մը, եւ ընդհակառակը՝ կը գործէ ի բացակայութիւն որեւէ օրինադրումի, հոն՝ պատուիրանը ո՛չ միայն չէ զանցուած, այլ հաստատուած է իր հիմնաւոր դիրքով:

Ամենէն ահաւորը պիտի ըլլար համայնութեան ջնջումը, որ կը համապատասխանէ պատուիրանի ջնջումին: Մարդապաշտ կեցուածքը կը հաւատայ ու կը հաւատացնէ որ այդ ջնջումը խնդրոյ առարկայ է աստուածային բրտութեան ծաւայումին մէջ: Եւ այդ է իր խորագոյն անպարկեշտութիւնը, որովհետեւ օրինադրումին է որ կը հակադրուի աստուածային բրտութիւ-նը՝ ու հակադրուի կը նշանակէ հոս յայտնարեկ օրինադրու-մին ենթադրած՝ բրտութիւնը եւ այն բրտութեան ճակատագը-րային եղանակը: Օրինադրական բրտութեան լուծումն է՝ որ կը կատարուի զուտ բրտութեան ծաւայումով, կրկնուած, ար-տայայտուած ու իրագործուած ահարեկչական եւ քննադատա-կան վերլուծումով: Այդ է որ կը բանայ նոր դարաշրջանի մը «նորութիւն»ը: Լուծում, վախճան, յանգակէտ՝ այնպէս, ա-նարդիւն ու պարզապէս անգոյ պիտի մնային, եթէ Պէնիամի-նի բռները գործածելով՝ վախճանը չունենար իր հայեցութիւ-նը, իր «իտէան»: Այս հայեցութեան սպասն է՝ ահարեկչական վերլուծումին պարտականութիւնը: Կրկնուելու գինով՝ շեշտենք անգամ մը եւս որ նոր դարաշրջանը իրաւակարգե-րէն տարբեր կարգաւորումներ ու կարգադրութիւններ պիտի չբերէ: Խնդրոյ առարկան իտէա մըն է «միայն»: Այլ համադի-րի մը մէջ՝ Պէնիամին կը գրէ. «քննադատութիւնը... ներկա-յացումն է իտէայի մը»: Երբ վախճանի իտէային հետ է իր գործը, քննադատութիւնը կը դառնայ ահարեկչական, կը տրամադրուի սկզբնական համայնացումին ու կը տրամադրէ զայն պատմութեան: Մարդապաշտ կեցուածքը չի կրնար յղանալ վախճանին հայեցութիւնը, անոր իտէան, այնպէս որ վախճան ու վերջաւորութիւն նոյնն են անոր համար, չի կրնար առասպե-

լական քրտութեան վրայ հիմնուած իրաւակարգերու կարե-  
լիութենէն անդին անցնիլ: Չուտ քրտութեան հաւասարելու  
անարեւելիական փորձը կը հասկնայ միայն իրրեւ պատուիրա-  
նին զանցուցը, մտածելով միաժամանակ որ պատուիրանը կը  
վերաբերի սոսկ կեանքին մնալով ուրեմն «հին առասպելա-  
կան մտածողութեան» ծրարումին բանաստեղծար: Այդ պատ-  
ճառով կը դատաւարտէ աշխատող քրտութիւնը երեւան հանդ  
անարեւելիական գուտ գործունէութիւնը:

բ) «Առասպելական քրտութիւնը արիւնքարու քրտութիւն  
մըն է... աստուածային քրտութիւնը գուտ քրտութիւն մըն  
է... Առաջինը գոհեր կը պահանջէ, երկրորդը կը ընդունի գա-  
նուք»:

Դժուար հատուած մըն է այս մէկը անշուշտ, քանի որ  
կանխարիկ գուտ քրտութեան անարիւն քնոյթին, ու կը հա-  
կադրէ անոր խորհրդաւոր կերպով առասպելական քրտութեան  
արիւնքարու հանգամանքը: Բայց միակ տեղն է ասիկա նաեւ  
ամբողջ գրութեան մէջ, ուր Պէնիամին կը խօսի բացայայտու-  
րէն զոհագործութեան մասին: Առասպելական քրտութիւնը  
գոհերու արիւնահոսութիւնը կը պահանջէ ուրեմն առանց  
այլեւայլ զոհագործական քրտութիւն մըն է: Ըստ Պէնիա-  
մինի առասպելական պատմումը կը ստանձնէ ուրեմն զոհ-  
գործական գործողութեան մէջ կատարուածը, արիւնի պահանջ-  
ը: Բայց առասպելը կը պատմէ նաեւ սահմանադրուած ճակա-  
տագրային պահ, ուր զգուած սահմանը անցնողը կը հրա-  
կիթէ իր վրայ աստուածներու քրտութիւնը, ըլլալով «յան-  
ցաւոր»: Անցըր, զանցուցը համահաւասար են սահմանադրու-  
մին, անիկ յետոյ առասպելին մէջ կը դառնան «յանցանք»:  
Չոհագործութիւնը կարծեսնէ «յանցանք»ը, նորոգելու համար  
աստուածներու քրտութիւնը, այսինքն նորոգելու համար  
սահմանադրումը: Ամբողջ իրականութիւնը, զոր Պէնիամին  
իր նկատարումին առարկան կը դարձնէ առասպելական կամ  
իրաւական քրտութեան անուշին տակ, զոհագործական բարդ  
հոլովոյթն է ուրեմն արիւնահոսութիւնը, արիւնին շուրջ  
համայնացումը, յանցապարտութիւնը, սահմանադրումը:  
Չոհագործումը պէտք ունի միայն յանցաւորներու անշուշտ  
ամենի յանցաւորներու, որպէսզի կրնն զանցուցին յանցանքը  
ու քաւեն գայի իրենց կեանքին վրայ քրտութիւնը հրակիրե-  
լով: Պէտք ունի միայն սոսկ կանգնել, եւ ուրեմն ան է որ կը  
կրէ յանցանքը նաեւ: Չուտ քրտութեան մատարումով

խնդրոյ առարկայ է ամէն կեանք, ամբողջ կեանքը, եւ ոչ թէ միայն սոսկ կեանքը: Խնդրոյ առարկայ է ինչ որ Պէնիամին կր կոչէ մարդուն համայնացած վիճակը: Բայց զոհազորձական ու սահմանադրական եղանակներէն դատ՝ կա՛յ համայնացումի ուրիշ եղանակ: Վստահ չէ: Ինչ որ յստակ կը թուի ըլլալ, այն է՝ որ աստուածային բրտութիւնը վերջ կը դնէ զոհազորձութեան ու արիւնի անդրփոխանցումին վրայ հիմնուած սահմանադրումին: Արիւն չի պահանջեր, բայց կը հասնի համայնութեան արմատին: Արձակելով համայնացածը իր սահմաններէն, կ'ազատէ համայնացումի գործողութիւնը:

Մնալով պետական պատմականութեան մէջ, առասպելական բրտութեան բացած աշխարհին մէջ, որ նաեւ միակ յղանակի աշխարհն է, կարելի չէ հասկնալ աստուածային զուտ բրտութեան առնչութիւնը սահմանադրումին հետ: Պէնիամինի հիմնական ժեսթը սահմանադիր բրտութիւնը վերադարձնել է զոհազորձական երեւոյթին, եւ ուրեմն՝ անմիջական բրտութեան մը յայտնազորձութեան: Այդ բրտութեան սահմանադիր ու առասպելական եղանակը անշրջանցելի ու անխուսափելի է, ու Պէնիամինի դրոյթը նաեւ այն է՝ որ իշխանութեան բոլոր եղանակաւորումները վարակուած են ձեռով մը՝ զոհազորձական երեւոյթէն: Աստուածային զուտ բրտութեան ծաւալումը կը ստիպէ զոհազորձական երեւոյթէն արձակուած համայնացում մը մտածելու, կը հասցնէ առնուազն՝ այդ երեւոյթը իր վախճանին: Քննադատութիւնը իբրեւ վերլուծում ա՛յդ վախճանի հայեցութեան սպասարկուն է թերեւս: